

1222




157
S - 66

2010

B 2001

37
- 66



20ն

Խմ Անուշիկ Մայրիկիս



62483 մհ

1256-24

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Համայն աշխարհի բանաստեղծները ի-
րենց սրտի խորունութենէն ու երկնային
բարձրութեամբ միշտ «ՀՐ Են գեղգեղած ու
սիրոյ ծարաւէն պապակ մոռցած են սնափա-
ռութեան զործած աւերը սիրահարներու աշ-
խարհին մէջ : Եւ այս դրդումէն ներշնչուելով
զրքոյկիս նպատակն է մատնանշել սնափա-
ռութեան դարմանը, անկեղծ, անարատ ու
մաքուր սիրոյ զգացումը բարձր ու վեհ պա-
հելու համար : Վստահ եմի, գոնէ փանափի
ծառայութիւն մը մատուցանելով զայն ըն-
թերցողներուն, զերմ փափառով մը պիտի
փնտուի ու իր արժանաւոր ընդունելութիւ-
նը պիտի գտնի ընթերցող հասարակութե-
նէն :

Վ. Յ. ՏԻՐԱՏՈՒՐԵԱՆ

Մայիս, 1921

«Ունայնուրիւմ Ունայնուրեանց, կըսէ Քարոզիչը,
Ամբողջն է Ունայնուրիւմ», Ս. Գիրք

ՍՆԱՓԱՌՈՒԹԻՒՆԸ ՍԻՐԱՀԱՐՆԵՐՈՒ
ԱՇԽԱՌՀԻՆ ՄԵԶ

«Ո՞հ, ոքա՞վ նշմարտուքիւն է այդ քէ չէ կարող լինի
Գլուխ-զլիս (tête-à-tête) ընկերակցուքիւն մը հո՞ն,
ուր Սնափառուքիւնը կիշևէ»:

Գիտութիւնը իրերն հասկնալի ընել կամ
մեկնել կը ջանայ: Իսկ բան մը մեկնելուրիչէ
մը հանել արտածել է:

Գիտութեան գասերը մեզ ցոյց կուտան
որ մարդկային բնական վիճակն է վայրենու-
թեան երջանիկ վիճակը: Ուր իրարմէ փախ-
չելով զատ-զատ կապրին, հեռու ընկերական
կապերէ, հեռու զանազան կաշկանդումներէ,
բայց միայն ընկեր կոչելով զիրենք առաջ-
նորդող մեքենային. այսինքն Ունայնու-
թեան, աւելի ճիշտը Սնափառուքեան:

Այս յոռի յատկութիւնն է մարդկային
հսկայ զանգուածը ցիր ու ցան, բաժան-բա-

ժան ընող ուժը: Մարդիկ վիտիան մէկզմէկու
քով գալու կազմելով հարազատ եղբայրա-
կան ընկերակցութիւն մը, այլ անոնք իրար-
մէ հեռու, հեռու կը վիտիչն ապրելու ի-
րենց միակ սնափառութեան տիրապետան
տակ: Մարդիկ մինչ իսկ զիրար բամբասելէ
հաճոյք կզգան, բայց բամբասելու համար ալ
մէկտեղ, քով-քովի գալու են, զիրար հանչ-
նալու եւ ըստայնմ քննագատելու:

Առանձնութիւնը իրական տանջանք մըն
է: Կենդանիները, որ լեռներու գագաթը եւ-
ծորերու խորքերը կը թափառին ցորեկ ժա-
մանակ. բայց գիշեր տաեն անոնք կը համա-
խմբուին մէկզմէկու քով պաշտպանելու ի-
րենք զիրենք ճնշիչ, հմկայ խաւարին գոր-
ծած ազգեցիկ մթութենէն. նաեւ պաշտպա-
նելու իրենց անձը մթութեան ուեէ անկիւնէ
գաղտնագող թշնամիի յարձակումներէն:
Լեռնաբնակ անբան կենդանին անգամ կզգայ
միաբանութեան որբազան արժէքը ու սնա-
փառութեան գործած աւերը ընկերակցու-
թեան մէջ բայց զարդացած, քաղաքակիրթ
գարու մէջ ապրող մարդկութիւնը գես զուրկ
է իրմէ շատ վար եղող անբան կենդանիին
այս նուիրական գաղափարը ընդունակելու,
վանելու համար վիտամոլութեան երկար

բայց շատ պզախկ երազները իր կողէն ու ու-
կորէն:

Կայ վիայլուն ճշմարտութիւն մը Արեւէն
ալ աւելի պայծառ որուն հաւատալ պէտք է:
Մարդիկ այն ժամանակ կը միաբանին, կը
հաւաքուին սեղանի մը չուրջ իրարու ցաւէն
բաժին մը առնելու՝ երբ անոնք սկսին սիրել
մէկզմէկ, սիրեն գեղեցկութիւնը ու համբու-
րեն անոր աստուածային պաշտելի քղանցքը:

«Հոգին չի կրնար ըմբռնել զգեղեցիկ ե-
թէ ոչ ինք զեղեցիկ լինելով»: կըսէ Պղոտի-
նու: Ռւրեմն՝ նախ մաքրէ քու հոգիկ, զե-
ղեցիցուր սիրադ՝ ու ապա սիրէ զգեղեցի-
կը, քու պաշտելի սիրուհիդ:

Եթէ արուեստագէտ ես ու կուզես որ քու
արուեստը մեծ ըլլայ, հարկաւոր է քեզ ու-
նենալ նախ, մեծ հոգի, զօրաւոր զգացում-
ներ ու աիեղերական համակրութիւն: Բայց
ասոնց տիրանալու համար սնափառութիւնը
բոլորովին լուած պէտք է ըլլայ: Որով «Հոն
ուր սնափառութիւն չիք փրկութիւն»:

Պէքովն, Միքայէլ Աննէլօ, վերացական
գաղափարէ մը չի ներշնչեցան իրենց սքան-
չելի զործերը, այլ հոգինին լի էր այն մա-
քուր ու յստակ զգացումներով որ կարծես ի-
րենց զգացումներն են այդ արտայայտած-

ներնին։ Արուեստագետին ընտրածներն իրը
չեն այլ ներշնչութեան, հանճարին գործն է
այդ։ Բայց, երբ քու մարմինը—Յօդի—վրա-
տած է սնափառական ողիով, եւ հոն դուն
չպիտի կարողանաս գտնել առողջ միտք մը
ամբար դառնալու հանճարիդ գեղեցկութեան
եւ կամ մեծութեան։

Յիշենք գոնէ կատին գրականութեամբ
հրապարակ եկող Փիլիսոփային մեծ խօսքը։
«Mens sana in sano corpore», «Առողջ միտքը
առողջ մարմնոյն մէջ»։ Մեծ խօսք, մեծ նշա-
նակութեամբ։ առատ հարստութիւն մը որ
օգտակար կը դառնայ ամէն անոնց որոնք
կարօտը կզգան մտքի ու Փիզիքական (մարմ-
նական) առողջութեան։ Սուր, սուրբ, եւ
նուրբ դատողութիւն մը իսկ գործածելու
համար նմանապէս սուրբ եւ նուրբ Փիզիքա-
զան ունենալու ես, առանց ոեւէ վարակիչ
միքրոպի մը գոյութեան։ Ու եթէ ունիս այդ
բնական եւ մասամբ արուեստական յատկու-
թիւնները ահա այն ժամանակ քու առջեւ
բացուած կեանքի ասպարէզին մէջ կարող ես
դէմ դնել ամէն տեսակ խոչընդոտներու։ Կա-
րող կը լլաս շատ մը կնճռոտ խոչիրներ լու-
ծել մարդկային ընկերակցութեան մէջ։ Կա-
րող ես շատ յստակ ու մաքուր խօսիլ ճշմա-

րիտ նպատակներով։ Կարող ես ճառել վիլի-
սովայութեանց մասին անկեղծ վերաբերու-
մով։ Կարող ես մեկնել, գուշակել ու մինչ
իսկ մարդարէանալ ինչպէս է մեր պաշտած
Յիսուս Քրիստոսը։ Աշխարհի ամենամեծ
Մարդարէն դարձաւ Ան այս ամբողջին ճշմա-
րիտ մարմնացումովը։ Ան հրաշալի մարդա-
րէութեամբ Աստուծոյ Որդի կոչուեցաւ ո-
րուն սրբազան կրօնքի սկզբունքներուն,
Քրիստոնեութեան, այսօր կը հետեւի քաղա-
քակիրթ ժողովուրդի մը հոկայ զանգուածը
մէկ կողմ նետելով հին բուրքերն ու քուրմե-
րը։

Եթէ անհաւատ մէկը իր յանցանքին հա-
մար որպէս պատիժ շղթայած մութ բանս մը
նետելու ըլլաք, ուր բնալոյս աչքերը կոյր
պիտի դառնան խաւարի ծանր բեռնաւորու-
մէն չորս պաղ պատերու միջեւ։ Ու ժամանակ
մը վերջը յանկարծակի պկափիկ ծակէ մը Ա-
րեւի ճառագայթը թոյլ տաք որ ներս թա-
փանցէ, այն ատեն, այդ անհաւատ մարդը
որ երկար օրերէ ու տարիներէ ի վեր աչքերը
փակ կ'ազօթէր ու կուլար, բայց հիմայ ան
ձեռքերը վեր բռնած պիտի հոգիով ու սրտով
վագէ դէպի այդ լոյսը, փրկարար ուժը, որը
իր հոգուն ու սրտին միակ բաղձանքներուն

կարող է գոհացուցիչ ներշնչում մը դառնալ:
Այս պղտիկ, աննշան գէպքը ցոյց կուտայ, որ
եթէ մէկը ունի առաքինի յատկութիւններ ու
մտածումներ, ան նման է Արեւի փրկարար
ճառագայթի մը, որ կարող է գիւթել ամբողջ
մարդկութեան զբաղուած ուշադրութիւնը:
Փիզն ափրիկեցուն նուագած ժամանակ կը
խաղայ: Օձը թովիչին գեղեցիկ երաժշտու-
թեամբ կզմայլի եւ իր ծակէն գուրս կուգայ:
Առասպելն կը պատմէ թէ՝ Որփիոս իւր քնա-
րով վայրի գագանները կզգօնացունէր:

Ասոնք ամբողջը իրական արդիւնքներ են
բանի մը գեղեցկութեան գիւթիչ մագնիսաց-
ման: Եղիր գեղեցիկ մաքով, հոգիով, սրտով
ու զուրկ յոռի յատկութիւններէ: Զուրկ փա-
ռամոլութիւնէ, նախանձէ եւ զուն ալ այդ
ափրիկեցուն նման մարդկիղը պիտ կարող
ըլլաս խաղցնել ու օձը իւր ծակէն գուրս հա-
նել:

Ուրեմն գիտնալով որ սնավոսութիւնը
մէծ աւերներ կը գործի մեր առօրնայ կնան-
քին մէջ, թող համարձակութիւն ունենանք
հարցունելու թէ ի՞նչ է Անափառութիւնը:
Այս խոշոր հարցման գոհացուցիչ պատաս-
խան մը տալու համար չէ կարելի խնդիրը
երկու բառով եւ կամ քանի մը պարբերու-

թիւններու բացատրութեամբ լրացուցիչ հա-
մարել: Եթէ հեղինակ մը ձանձրութիւն չը
նկատէ զրիչ խաղցնելը ու թուղթ ներկելը,
բնական է հատորներ կարող է կազմել գիմե-
լով հին ու նոր փիլիսոփաներու տեսողու-
թեանց, վկայ կանչելով հին պատմութիւնը
իր գէպքերով ու գէմքերով: Ու ահա այն ժո-
մանակ ընթերցող մը իր հմտութեամբ հա-
ւանական է ըմբռնելու ըլլայ սնափառու-
թեան հեղձամահ հոգեբանութիւնը եւ իր
գործած աւերը մարդկային ընկերութեան
մէջ:

Սնափառութիւնը ամենաազդեցիկ ուժե-
րէն մէկն է մարդկութիւնը առաջնորդող մե-
քենային. որոնք յաճախ կըզեկավարեն մեր
առօրեայ աշխատութիւնը ու կիշխեն մեր
բնական տեսողութեան, մէկ այլ խօսքով մեր
հարազատ դատողութեան: Ճշմարիտ ու
բնաշրջիկ աշխարհի վրայ այս յատկութիւնը
նկատուած է որպէս նենդաւոր պակասու-
թիւն մը մարդուս սրտին խորը: Առհասարակ
ժողովուրդի մը իննիսուն առ հարիւրը ան-
արժանաբար կը ջանայ ուրանալ սնափառու-
թեան գոյութիւնը իր ամբողջութեան մէջ:
Վկայ բան մը այս տիեզերքի անհունութեան
մէջ, որ ըլլայ այնքան սիրուն ու գրաւիչ մէ-

կու մը համար քան իր անձը—եսը։ Եւ այս
ընդունուած ու ծեծուած բնական ճշմարտու-
թիւն մըն է մարդոց ամէն մէկ խաւի այլ եւ
այլ տեղեք։ Եւ չանալ կեղծել զայն ինչ ձեւով
որ մէկը կը հաճի իրերու ազդեցման տակ,
այդ բացարձակ խարուսիկ ճամբայ մը կը լի-
նի ինք զինք արդարացնելու եւ ցոյց տալու իր
անձը անիառասէր ու զուրկ ունայնասիրու-
թիւնէ։

Մարդիկ, որոնք գերին են դարձած սնա-
փառութեան Աստծոյն անոնք չեն կարող ու-
նենալ իրախուսանք մը իրենց գործերու յա-
ջողութեանց նկատմամբ։ Ուրեմն— Որո՞նք
են որ խրախուսիչ ուժին—energy—միայն
կարող են տիրանալ։ Ուեւէ կին կամ մարդ,
որ անկեղծ դաղափարով սէր կարտածէ հան-
դէպ իր զաւակներուն, բարեկամաց, հայրե-
նիքին, առաքինութեան կամ ճշմարտու-
թեան, առանց իր անձնական, եսի ունայն
շահերու վրայ իսկ մտածելու։

Ժանտ'արգ, Փրանսացի հերոսուհին,
տիրացաւ խրախուսութեան երբ նէ քալեց
յաղթանակի փշոտ ճամբան հայրենիքին սէ-
րը ու ժողովուրդին փառքը իր սրտին, քա-
լեց նէ դէպի նշանաձողը, խարոյկը ուր վըս-
տահ դիտնալով որ պիտի վառէր ողջ-ողջ

Հքուելով իր բարեկամներէն եւ մօտիկ գա-
ղափարակիցներէն։ Բայց այսօրուայ ասպե-
տական Գաղիան կը պաշտէ Ժանտ'Արգի յի-
շատակները մասունքի նման ու յատուկ
տուրք օր կը նկատէ Ժանտ'Արգի օրը։

Ճան Հըսս, պօհիմիացին, որ ասկից մօ-
տառորապէս հինգ հարիւր տարիներ առաջ
խրախուսանքը, արիութիւնը իր սրտին
դարձեալ կապուեցաւ ցիցի մը ողջ-ողջ վառ-
ուելու համար։ Ու երբ ամբողջ չարամիտ,
գծուծ, եւ սնափառ զինուորները տրցակներ
կը կրէին դիզելով անոր մարմնոյն չորս կող-
մերը կրակին բոցը աւելի բարձր ելնելու ժեշ-
տով, մինչ իսկ պզտիկ մանչ մը, երեք տարե-
կան, օգաուելով իր մէծերուն գործած սնա-
փառ չարութենէն ան ալ վեր վերցուց պզտիկ
փայտի կտոր մը ու նետեց հրախաղութեան
մէջ։ Այս պզտիկը որ չէր գիտեր այդ կրակին
նպատակը ու պատճառը անկեղծօրէն բաղ-
ձաց օգնել իր մէծերուն։ Բայց, երբ Հըսս
տեսնելով այս՝ նայեց վար իրախուսուող
պզտիկին ու կակուղ ժպտով մը բացագանչեց
—«Santa simplicitas!» (Սնափառ պարզամը-
տութիւն)։ Այս բառին բովանդակ նշանա-
կութեամբը, խրախուսանք մըն էր։

Շէյֆափիր, որ հասկըցած խրախուսան-



քի ոգեբանութիւնը, ինչպէս ուրիշ շատ մը
մարդկային յուղումներ, ան բերեց, մօտե-
ցուց մէկզմէկու. «Երիտասարդութիւն, Գե-
ղեցկութիւն, իմաստութիւն, Առաքինու-
թիւն եւ Խրախուսանք», այս ամէնքը կը կազ-
մեն երջանկութեան լուսապսակը: Հոգեբան
մը եւ մինչ իսկ հասարակ ընթերցող մը չի
տեսներ հոն սնափառութեան նշոյլը անդամ,
որովհետեւ Շէյքափիր իր մեծ առջանդով
սնափառութիւնը վնասակար նկատած է
մարդկային երջանկութեան ու յառաջադի-
մութեան:

Մարդիկ կը ծնին կտրիճ եւ երկչոտ, մէկ
բնագդը կստիպէ մեղ ապրիլ ու վախչիլ վը-
տանդի սարսափէն, միւսը, որն է խրախու-
սանքը այլոչ թէ սնափառութիւնը, կըսէ մե-
զի հաստատ կանգնիլ, յամառիլ, ու եթէ
հարկաւոր է մեռնիլ գաղափարի մը կամ
պ ա ր տ ա կ ա ն ո ւ թ ե ա ն նուիրական
գործին համար: Կայ խրախուսանք հայրե-
նասիրութեան մէջ, խրախուսանք կայ ու ա-
ւելի կայտառութեամբ մը կապրի պատե-
րազմաղաշտին վրայ անկեղծ գինուորի մը
քաջարի սրտին խորը յաղթելու համար իր
վատ թշնամին փոխան արդահատելի նահան-
ջի դիմելու, որ այդ վերջինը աւեր ու աւե-

րակ ընել կուտայ հայրենիքին դաշտերը,
գիւղերը, քաղաքները, լեռներն ու ձորերը:
Խրախուսանքը հրաշքներ կը գործէ ամէն
տեղ ու ամէնուրեք, կը խորասուզուի այն
մարդուն սրտին մէջ ուրբ բացակայ է սնափա-
ռութեան աղջոտ ու նենդաւոր թոյնը: Շա-
տեր կերթան հայրենիքի մը սիրուն համար
զոհուելու, բայց անոնք կը զոհուին իրենց
սնափառութեան համար:

Սնափառութեան տենջը կը վնասէ էրիկ
թէ կին, անիծուած ունայն գաղափարներու
թուքով. ինչպէս Մարք կնքընին միեւնոյն
տենջին համար կտրեց ծովը, անցաւ հուրէն
ու սովէն աղայական յիմարութիւն մը գոր-
ծելու, մեռնելով Քիլօփաթրափ հետ: Այս-
պէս ունայնամոլութիւնը պահած է հազա-
րաւոր մարդիկ ստորին խաւերու մէջ ու անկ-
ման անզունդը: Ապրիլ աղատ այս պակաս
յատկութենէն կը նշանակէ հեռու ապրիլ ա-
մէն տեսակ ստորնութենէ ու բամբասանքէ:
Սորվեցուք քու պղտիկներուն հեռու կենալ
այս կարմիր մահիկէն ապագայ մարդկու-
թեան, աղջիկու ու ընտանիքիդ՝ համբաւի
բարգաւած հոկ մը ստեղծելու համար: Սոր-
վեցուք անոնց փոխան սիրելու սնափառու-
թիւնը՝ թող ատեն զայն որչափ որ իրենց ա-

դատու անկեղծ սիրտն ու միտքը թոյլտուութիւն կը խոստանայ: Ահա, քու հայրական առաջի նուիրական պարտականութիւնը հանդէպ զաւակիդ, որմէ կախուած է պատգայ պատմութեան փառքն ու պատիւը:

Մնափառութիւնը դաժան է ինչպէս պաղպերզմանը: Տառապանքը, որուն վրայ նախանձի սեւ թոյնը թափած է՝ այնչափ դազանային ու հրէշի մը բաղդին յատուկ է որ ո՛չ մ'էկ բառ կարող է նկարագրել զայն դասմը առնելու հեռու պահելով աննախանձախնդիր էակները այս ծեր փորձանքէն: Նախանձը իւր փառամոլ անձնապաշտութեամբ դիւական յամառութիւն մըն է հետեւելով այն զոհերու թափորին որ կ'առաջնորդուի երկա՞ր գծով մը դէպի խորունկ քունը ու թմրեցուցիչ երազները: Զկայ ուրիշ ուեւէ հայածանքի աղբիւր մը բաղդատելու այս նախանձին թունահօս ակին հետ:

Մեծ մարդիկ, որոնք գրած ու խոսած են արտայայտելու նախանձոտ փառքին եսը իր ցաւալի երեւոյթով, բայց ի զուր՝ ոչ մ'էկը կարող եղած է յաջող վերլուծումով մը վերջ դնել անոր ընթացքին: Որովհետեւ ինքը եսը արդէն տառապանքի ու երկունքի հսկայ ժայռ մըն է արտայայտիչ ուժին ետեւ, ու-

նենալով զայն լուսաբանող էակին սանձը իր լեզի լիազօրութեան ներքեւ:

Զգուշացիր այդ քու շատ սիրած եսէն որ սնափառութեան արդիւնք է: Զգուշացիր այդ գարշանք բուրող յոռի յատկութենէն որը ատելութեան մայրն է, ու միշտ շուրջդ նայէ ուր պիտի տեսնես թէ ինչպէս հարիւր ու հազարաւորներ կամաց-կամաց կ'ոչնչանան նախանձի չարապաշտ շունչէն: Ասոնց հոգեկանութիւնը կը մեռնի, նաեւ կը մեռնի անոնց բարոյականը: Ասոնք չեն գիտեր երջանիկ օր մը կամ խրախանքի ժամ մը, եւ այս տիտղ դասակարգի համար չկայ նաեւ օգնութեան փառապանծ ճառագայթը: Եթէ անոնք միայն կարենային գիտնալ ու հասկնալ առանցքը ցաւին ու վշտին ուրիշ սրաերու խորզը, անոնք զողցես պիտի կարող ըլլային կառավարել իրենց լեզի վիշտը շանթահար սրտերնուն մէջ: Այս է գերազանցիջուկը տիրող գաղտնեաց ամէն մէկին համար. շատ պարզ ու յատակ իր ամբողջութեամբ:

Մնափառութեան վարդապետութիւնը ինքզինք կը յայտնէ քանի մը կերպով իր ըստորաբաժանելի բջիջներու աղդեցութեամբ: Մէկ տեսակը ժողովուրդին զգաստացնել

կուտայ անզղալի քննադատութիւնն իր գործունէութեան, իր ձեւին, վարպետութեան եւ մինչ իսկ իր տեսքին։ Այս կտափէ ենթական նախընտրել մէկ կողմ նետելու երջանկութիւնը, կորսնցնել իր սրտին իդը քան յանձն տանել ընդունելու ուեւէ բան՝ իր անցեալին մէջ ըրած կամ ո՛չ զոր եղած է սիստ կամ մինչ իսկ անխորհուրդ։

Գիտական ներշնչումով որ չառ կարելի է թեթեւ կամ ներհակ խորհրդածում մը նետել այսպիսի ժողովուրդի վրայ՝ ստիպելու զանոնք պատասխանել ճշմարտութիւնը դործնական աշխարհի մէջ, բայց անոնց տրւած պատասխանը պիտի ըլլայ չառ կոչու կոպիտ՝ եթէ անոնք իրենց կեանքի ընթացքին միշտ եղած են ու կրկին իրենց ներկայով ալ են անտաշ, անկիրթ ու անքաղաքավագ անձնաւորութիւններ։ Մինչեւ իսկ, հարցաքննողի մը համար կարելիութեան յոյսեր կայ ակընկալել անոնցմէ ցոյց մը քաղաքավարդային ու աղքեցիկ իսկ իրենց արժէքին, ու ձանձրացած պնահատման կարօտէն, այլ որովհետեւ անոնք անդիմարդար հմուտ են, որ իրենց մէջ կը տիրապետէ թերութիւն մը, կամ աւելի ճիշտը սնափառութիւնը, որ օր մը չէ օր մը պիտի զգալ տայ իրենց որոշ յայտնումը այդ մէծ պակասին, մէծ պախարակումով։

Անտարակոյս է, որ անոնք պիտի սկսին հերքել, անտեսել այդ ձեւի տակ խորհուրդ

մը եւ անարժանաբար պիտ փորձեն բացատըրել բան մը որ եղած է սիստ ու լեցուն աններելի մեղքով, որը կարող չէր իրենց համար ըլլալ արգար ուեւէ միջոցով եւ կամ հաճարի ճնշիչ ծանրութեամբ։

Այս տիպ ժողովուրդ մը, որոնք պէտք է անհրաժեշտորէն ձանչցուին ամէն մէկ իմաստունէ, ու առաքինի ընտանիքէ, ասոնք եղած են չարունակաբար պաշտպանողական եւ կ'ապրին այնպիսի սարսափի տակ, որ յաճախ կը կասկածին թէ վճռուած ու պատրաստուած յարձակում մը պիտի վերսկի իրենց դէմ, խնդիր չէ թէ բառերը որչափ աւ փորձուին արգար ու ճշմարիտ երեւոյթ առնել ջրեւու անոնց թեթեւամտութիւնը։

Ահա, այսպիսի սնափառութիւնը կը մատնէ ինքզինք ոչ թէ որովհետեւ մարդիկ եւ կամ կիներ ցուցնելով զայն համոզուած ներքնապէս իրենց արժէքին, ու ձանձրացած պնահատման կարօտէն, այլ որովհետեւ անոնք անդիմարդար հմուտ են, որ իրենց մէջ կը տիրապետէ թերութիւն մը, կամ աւելի ճիշտը սնափառութիւնը, որ օր մը չէ օր մը պիտի զգալ տայ իրենց որոշ յայտնումը այդ մէծ պակասին, մէծ պախարակումով։

Սնափառութիւնը կ'աճապարեցնէ զա-

նոնք ու նոյն իսկ կ'ազդէ անոնց գերադաս
գործունէութեանց : Հաւանական է անոնք
ըլլան անմեղ ու ճշմարտակչու ստեղծուած-
ներ, բայց երբ իրենց անափառութիւնը վի-
րաւոր վիճակի մէջէ, անոնք չեն կարող յլա-
նալ ոեւէ վերացական խորհուրդ ճշմարիտ
ու արդար զգացումով :

Սնափառութիւնը իր ամբողջական բը-
ջիջներով հոմանիշն է ունայնութեան : Մար-
դիկ ասոնց ազդեցութենէն կոյրեր կը գառ-
նան տեսնելու մինչ իսկ հասարակ իրի մը
գոյութիւնը, որուն ճշմարիտ վկան մենք կը
տեսնենք ֆրանսական ոճով արտայատուած
հեղինակութեան մէջ .— «Les gens vains sont
ceux qui n'ont pas la moindre id'e de la vanite'
des choses», — «Ունայն մարդիկ են անոնք,
որ չունին պղտիկ գաղափար մը իսկ իրերու
ունայնութեան վրայ» :

Երբ մէկը չունի վերլուծող միտք իր առ-
օրեայ կեանքի ելեւէջին, ու չդիտեր թէ՝ ո՛ւր
է որ կ'ապրի ու կը չնչէ, անոր մէջ անպայ-
ման կայ յաղթող ուժ մը, ունայնամոլու-
թիւնը, որ իրեն կստիպէ մոռնալ ամէն ինչ
եւ մինչ իսկ հրաժարիլ պղտիկ ուսումնասի-
րութիւն մը կատարել իրերու տուիքների
վրայոք, քան ինքն է բարձր արարածը ըս-

տեղծուածներուն, ու իր գոյութիւնն է լրա-
ցուցիչը ուրիշ այլ եւ այլ գոյութեանց :
Հոս կը կայանայ սորվելիք հոգերանա-
կան դասը, բարոյականը :

Սնափառութեան ոգին կը գործէ անխը-
նայ անդթութիւններ, մանելով հեղինակի
մը սենեակը, արհեստաւորին գործարանը,

վաճառականին խանութը, կղերին մխա-
րանը, մինչ իսկ աղքատ, առօրեայ հացը
մուրացող գիւղացուն խրճիթը : Ուրիշ խօս-
քով կեանքի բոլոր ծալքերուն անկիւնները :
Ան կը շրջի հոն անտեսանելի միքրոպի մը
նման նենդաւորելով անոնց սրբութիւնը :

Այս յատկութիւնը բացարձակապէս կը
մերժէ հպատակիլ գերադաս ուժի մը եւ կամ
խնամակալութեան նշաններ ցոյց տալ : Այլ
անոր մեծ տենջն է բարձր հրամանի մը տէրը
դառնալ ամէն մէկ իսաւի և ասպարէզի վրայ :

Փառամոլներու կողմանէ՝ խելագար-
ուածներ կ'անուանուին անոնք, որոնք ներ-
գործել կը կամենան պակասութիւններու
դէմ : Փոքրիկ տղան, փողոցը տեսնելով զին-
ուորականը իր պատուանշաններու փայլու-
նութեան տակ, կը մտածէ, երբ ես մեծնամ,
զինուորական կը գառնամ : Փոքրիկ աղջիկը,
նայելով փողոցէն անցնող իր ամուսնու հետ

թեւ թեւի տուած տիկնոջը, կըսէ, երբ ես
մեծնամ, նոյնպէս ես ալ իմ սիրունիկ ամուս-
նուն հետ թեւ թեւի տուած պիտի անցնիմ
վողոցէն:

Երեխաններ խոկ կը հասկընան, որ իրենց
իրաւունքն է բան մը դասնալ: Խոկ թէ ամ-
բողջին տիրանալու համար կան շատ մը
պարտաւորութիւններ կատարելիք, կանդառն-
բաժակներ ըմպելիք, բայց այս իրականու-
թիւնը իրենց համար բացարձակապէս ան-
հասկընալի կը մնայ, որովհետեւ իրենց սնա-
փառ ծնողքէն սորված ունայն գասերը այդ-
պէս կը տրամադրեն իրենց մատաղ մտքին ու
անտաշ կամքին:

Մեր երեխայութենէն մեղ տրուած որկ-
րամոլ ծնողքի մը ուղղութիւնը կը սորվեցնէ
մեղ՝ ոչ թէ բան մը ընել, այլ բան մը ըլլալ:
Ոչ թէ գործել, այլ վայելել, կուլտուրական
դառնալ: Անհատ մը որ չունի գիտութեան
նշոյլ մը անզամ՝ չափազանց գիտնական կը
ձեւացնէ ինքինք, եթէ փոքր ինչ հմտու-
թիւն ունի ձեռք կը քաշէ համեստութենէն:
Խոկ եթէ համեստ ըլլայ ան կը մտածէ որ ու-
րիներ զինքը ապէտ կը կարծեն: Ու այս ամ-
բողջ իմաստութեանց արմատական պատճա-
ռն է ունայն գաղափարի մը հլու գերին

դասնալլ: Փոխան այս ամէնքին, մարդ մը
աշխատելու է սեփականացնել իր յափշտա-
կիչ կողմերը:

Սէր պէտք է արտածել դէպի ճշմարտու-
թեան գաղափարին, թողելով կեղտոտ նա-
խանձը, ու խորին տպիտութենէն առաջ ե-
կած ինքնահաւատնութիւնը, աւելին Սնափա-
ռութիւնը:

Սնափառութիւնը գողցես ըլլայ քու մի-
ակ եւ նեղիչ յանցանքը, բայց տակաւին գուն
չպիտի ճանչնաս իր ամբողջականութիւնը,
եւ զզաս անոր ճնշիչ բեռը: Ան հակառակ իր
կեղծ երեւոյթին կը դառնայ աչքի զարնուե-
լիք մեծ թերութիւն մը ի հեճուկս քու անկախ
կամքին: Ան կը ւքէ եակի մը թանկագին սէ-
րը, որ պիտի պաշտէր զգեղ իր ամբողջ սրտի
ու հողիի էութեամբը, բայց տեսնելով այն
ամէնը՝ ինչ որ զուն չես կրնար տեսնել ու
զզար այդ քու միակ յոոի թերութեան աղ-
դեցիկ ճնշումով, եւ ահա, նէ ստիպուած
կընտրէ ուրիշ անձ մը իրեն սիրահար, մօ-
տիկ իր սիրող սրտին բարախման ու զուրկ
այդ փառամոլ գաղափարէն, ունայն սնա-
փառութենէն:

Բայց կրնայ ըլլար որ բաղդի մը անկեղծ
ժպիտով ու իրերու նպաստիչ երեւոյթի բե-

բուժով դու ամուսնական լուսապսակը կրես
քու ճակատին, բայց ի գուր որ այդ ունեցած
սին ու պակաս յատկութիւնդ պիտի դարձեալ
ինքինք տեղաւորէ սրտիդ մէկ անկիւնը,
գանկիդ մէկ բջիջին մէջ ու աւա՛ղ խորտակէ
քու ցանկացած փայփայուն երջանկութիւնը
շատ նողկալի յուղարկաւորութեամբ մը:

Սիրոյ մէջ պարփակուած միակ առաջի
ու վերջի գասը մարդոց համար, աւելի ճիշ-
տը սիրող սրտերուն, միշտ սորվեցուցած է
քեզ խուզարկել գուն քու մէջ այդ թագուն
բայց աղետաբեր թերութիւնը, անափառու-
թիւնը: Եւ ան քեզ գիւրութիւն ընծայած է
սրբագրել զայն պաշտպանելու քու միակ ան-
ձը ու ամենամօտիկ բարեկամաց երջանկու-
թիւնը որոնք կը սիրեն քեզ անկեղծ ու մա-
քուր սրտով:

Շատ մը հայրենասէրներ, որոնք ամէն
ինչ պատրաստ են զոհել իրենց հայրենիքին
ու աղջին սիրուն համար, բայց երբ սնափա-
ռութեան թունալից պղտիկ սաղմ մը մուտք
կը գտնէ սրտին խորը, անոնք այլեւ կը դադ-
րին իրենց հայրենիքը սիրելէ ու կսկսին սի-
րել մէկ բան եւ ամէնից աւելի անուշ ու դե-
րագաս, այդ է, իրենց Անձը, եսը: Այս խա-
ղէն տարուող հայրենասէրը, յանձն կառնէ

իր նախկին սիրած հայրենիքը ոտնահար ը-
նել անգթաբար, վառել, քանգել իր փառա-
պանծ եսի թագաւորութեան համար: Ահա
թագաւորութիւն մը ունայնութեան գահին
վրայ, աւերակներուն ստորոտը:

Ամերիկացի ճշմարիտ մարդասէրը ու
հասարակաց կարծիքին հաւատացող ֆրան-
լին իր գանգուր մազերուն տակէն այսպէս կը
խօսի ձայնի թրթուն թոնով մը. «Of all our
infirmities, vanity is the dearest to us, a man
will starve his other vices to keep that a live»:

Այս, ունայն մարդ մը մինչեւ իսկ մահ-
ուան դուռը կերթայ բարձր պահելու իր որ-
նափառութեան լալկան մոմը: Հայ Վասակը,
ազգին չար զաւակը, դաւաճանեց իր հայրե-
նիքին ամբաստանելով զայն ուրիշին դուռը,
մեռցուց ան իր ազգային ոգին ու ջանաց
բարձր պահել իր մելամաղձոտ սնափառու-
թեան տենջը անարդ թագի մը համար: Բայց
ազգային պատմութեան ծանօթ հայը, շատ
մօտէն կզգայ Վասակին ըրած արիւնալի ոճ-
րագործութիւնը, որ փոխան թագաւորու-
թեան, Պարսից Յազկերտ, Արքայից Արքա-
յէն փշէ պսակ մը դրուեցաւ իր գլխին ու
զրկեց զայն մահուան մութ, խորունկ ան-
դունդը, օձերուն ու կարիճներուն բնակա-

վայրը, որովհետեւ Արքայից Արքան շատ լաւ
դիմէր անոր սնափառ արկղին գաղտնիքը որ
թագի մը անարդ փառքը գերադաս նկատեց
իր հայրենիքի սուրբ սէրէն:

Այսպէս, հոգերանութեան որորդ ու-
սանողները թող գիտոցած ըլլան, որ մէկը երբ
սնափառութեան գործիք կը գառնայ, անոր
վարձարութիւնը փչէ պասկով կը լինի փո-
խան բաղձալի թագաւորութեան թագին,
մահացուցիչ ապահով փոխան վարդի չո-
յանքով: Աէրը մէկ վարդապետութիւն մըն
է իսկ սնափառութիւն ուրիշ գաղտնիք մը՝
առելութեան համար:

Սիրահարներու աշխարհին մէջ մարդ թէ
կին էակները յանդգնաբար իրենց մէջ կը կը-
րեն մէկզմէկ սիրելու բնական զգացումը, ու
տակաւին անոնք կը գժախին ենթարկուելով
քայքայիչ յուսախաբութեան: Արդեօք ո՞ւր
է թաքուն գաղտնիքը այս թունալի գժուու-
թեան եւ ի՞նչպէս կարելի է նշմարել զայն:
Եթէ քիչ մը անկեզծ մտքով ու հանդարտ
սրտով փորձենք վերլուծել սիրոյ էական
կենսունակութիւնը, այն ժամանակ մենք
պիտի կարող քլլանք գտնել այդ ողբերգա-
կան գաղտնիքը տաք սիրահարներու անբաղ-
ձալի սնափառութեան մէջ: Այս է միակ

պատճառը պատակտիչ անհամաձայնու-
թեան, երբ մանաւանդ մէկը որ տակաւին իր
սիրոյ երեւութական զգացումով կ'ակնկալէ
խաղաղ ներդաշնակութիւն ունայն քողի
տակ:

Մարդ էակին մէջ սնափառութիւնն է ե-
ղած սիրոյ երջանկութիւնը քայքայող իժը,
ըլլայ այն ամուսնութենէ առաջ կամ վերջը:
Ան է որ կարգիլէ տղու մը արիութիւնը տես-
նելու իր մէջ տիրապետող ու միշտ յաղթա-
կան ուժին աստիճանը զոր անյապաղ պատ-
ճառ կը գառնայ անհաճոյ պատասխանի մը
օրիորդին սիրոյ սարսոման: Նոյնպէս ու նը-
ման հանգամանքներով օրիորդին սնափա-
ռութիւնն ալ թոյլ չպիտի տայ իր գողգուն
ջզայնութեան հասկնալու իրականութիւնը,
որ ինքն զիւթուած է տղուն զգացումներէն,
բայց նէ կը կորսնցնէ իր սրտի բաղձանքը
նոյն ինքն իր փառամոլ զգացումէն: Ինչպէս
կը տեսնես սնափառութիւնը թոյլ չըտար մեզ
լքելու այն հսկայ խոջընդոտութիւնը, որ
կստիպէ մեր լեզուին ու բարբառին բանբա-
սելուրիչ մը մեր զործած աններելի յանցան-
քին համար: Եթէ տղան ունենայ արիութիւ-
նը քննելու ինքինք եւ իր թերութեան բոլն-
կող խարոյկը նախ քան սիրոյ շառաչումը

տեսնելէ իր պաշտելի սիրուհին սրտին խորը, ան պիտի տեսնէ օրիորդին անուշ վիրաւորումը իր սիրոյ մէջ ու իր վիրաւորումը օրիորդին զգացման խորհուրդին:

Սիրոյ հարթ ու անփշալի լայն պղղոտային համար, գժբախտաբար սիրահարներ շատ քիչ անդամ կը փորձեն զննել իրենց անմիաբանութեան նողկալի աղբիւրը, որը միակ կերտիչ աղղակն է եղած ատելի բանբասանքին:

Սիրող սրտերու սնափառութիւնը կը նսեմացնէ իրենց փափուկ զգացողութիւնը ստիպելով զանոնք փոխան դիւթիչ արտայայտման անվայել ունկընդըռութիւն մը ցուլացնել դէպի սիրոյ քնքուշութիւնը, ու խռուունկ համբոյը տաքութենէն խորասուզուիլ դէպի պաղ թուքը ու նախատինքը մէկըմէկու երեսին: Այս ճամբան ալ իր էութեամբ փաւաշոտութիւն մընէ, որ ասպարէզ կը կարդայ ունայնամոլութեան բարդելու թոյլ ու թերի յատկութիւններ մէր վրայ, տալով կեղծ երեւոյթ մը բազմապատկելու համար Ունայնութիւն Ունայնութեանց գաղափարը:

Ուսպէս արդիւնք այս ցաւալի ճշմարտութեան առանպելներ ծլած ու յաճախ ոչնչա-

ցած յուսոյ թարմութեան ետեւ որովհետեւ բորոտ սնափառութիւն մը կ'արթնցնէ ատելութեան կիմը աւելի ճնշիչ ու զօրաւոր յարձակումով քան ոեւէ աւեր ընդունակ է գործել այդ տգիտութիւնը:

Փորձի համար, եթէ կրնաս, վիրաւորէ հասարակ ծառայի մը փառասիրութիւնը եւ պիտի տեսնես թէ ի՞նչ փութկոտութեամբ իր մէջ պիտի արթննայ ատելութիւնն ու ոիը, որ այլեւս ան չպիտի կրնայ ծառայել քեզ այն անկեղծութեամբ ու հաւատարիմ վարմունքով՝ ինչ որ առաջ կը փորձէր ու շարունակ յաջող դուրս կուզար իր ջանքերուն մէջ:

Սիրահարի մը սրտին անդունդը երբ ունայնամտութեան սերմեր կան, անոնք կամաց-կամաց պիտի աճին քանի սէրը աւելի տաքնայ ու տաքցնէ այդ մակարոյծ սերմերը: Եւ սիրող սիրաը պիտի գաղբի իր անկեղծ սիրաբանութենէն ու կակսի սիրել զուտ սիրելու համար, սիրել սիրուհի մը որպէս զի ուրիշներէն ճանչցուի զուտ սիրահար մը: Ի՞նչ տարօրինակ աշխարհ, որ մէկը կապը ուտելու համար ո՛չ թէ կուտէ ապրելու. մէկը կը ճառէ միայն ճառելու համար ոչ թէ նպատակի մը լուսաբանման: Ու այս օրինակով սնափառութեան գիրկը ինկող սիրահար

մը կը դառնայ ունայնամոլութեան գերին,
ոչ թէ իր պաշտելի հրեշտակին:

Սիրաբանական դրախտը ապրող էակ-
ներ չպէտք է սէրը վեր առնեն որպէս չնորհք
մը, արտածուած դէպի մարդկային աշխար-
հը, վատ զգացումներու արգանդէն, այլ սէ-
րը մադնիս մընէ, որ կը քաշէ քեզ իր մօտիկը
ու հլու երկրպագող մը կը դարձնէ քու Աստ-
ուածային գոյութիւնը իր սուրբ տաճարին
առջեւ:

Փասգալ, փառքի ու պարծանքի աշխար-
հէն քաղած իր հունձքին փորձառութեամբ
կըսէ. «Փառասիրութիւնը այնքան ուժգնո-
րէն խարսխուած է մարդուս սրտին մէջ, որ
զինուոր մը, նպարավաճառ մը, կամ հասա-
րակ խոհարար մը ու բեռնակիր մը կը սիրեն
եւ մինչ իսկ կը ցնօրին ունենալու իրենց վրայ
մշտական հիացողներ: Փիլիսոփաներ իսկ կը
բաղձան միեւնոյն գաղափարին, իրենց հա-
սուն մտքով ու զմայլելի տեսքով: Ու անոնք
որոնք կը համարձակին գեռ ճառելու ի հե-
ծուկս այս ճշմարիտ գաղափարին անոնց
բաղձանքն է տանիլ ճառելուն յաղթանակը
եւ անոնք որ կը կարդան զայն կը ջանան տա-
նիլ յաղթանակը լաւ կարդալուն: Եւ ես որ
կը դրեմ այս, հաւանական է ես ալ ունիմ

նոյն տեսնջը, կամ անոնք որ պիտի կարդան
զայս»:

Բնական է այս ցոյց չիտար որ մէկը իր
փառասիրութեան չնորհիւ կը ջանայ լաւը
ընելու—ո՛չ—այլ անոր ցանկութիւնն է ընել
բանի մը ամենագեղեցիկը իր շահուն համար,
իր եսի փառքին ու պարծանքին,—ոչ թէ ու-
րիշի մը օգտին կամ ի շահ մարդկային զար-
դացման, ի՛ յօգուտս քաղաքակըթութեան
յեղացրջման: Ան կը գործէ, կուտէ, կը չնչէ
ու եթէ չենք սխալիր ըսելու կ'ապրի ինքն իր
համար՝ ոչ թէ իր ընտանիքին, իր ազգին ու
մարդկային ընկերակցութեան: Ինչպէս
Փասգալ կըսէ՝ այս դասակարգի մարդոց
խմբակցութեան մէջ կարելի է իսկ գտնել
փիլիսոփաներու ու շատ մը մասնագէտներու
աչքի գարնուելիք հսկայ թիւ մը, եթէ քիչ
մը մանրագիտակով ուշի ուշով զննելու ըլ-
լացուի անվերապահօքէն:

Եթէ միեւնոյն զգաստութեամբ պրատե-
լու ըլլաք սիրող սրտի մը խորունութիւնը
ու անձկալիօրէն հանդիպիք սնափառութեան
վիրաւոր սաղմին, բնական է հաւատալի պի-
տի թուի ձեզ խառնագոյն իժի մը տիրապե-
տութեան հաւաստիքը հոն՝ իր թունալից կի-
մի խայթումով:

Այսպէս, որպէս եղբայրական ինդքանք մը քեզմէ, հաւատայ ճշմարտութեան հրաշ-
քին ու զգուշացիր վասամոլ զգացումներէ,
որոնք միշտ սիրող սրտերու անբաժան բայց
անբաղձալի ընկերներն են, որոնց անհամա-
ձայն վարմունքը հանդէպ սրտին տաքու-
թեան կ'արտադրեն սրտի երկունքը եւ կը
կերտեն քայքայիչ կուանը ապերջանկու-
թեան։ Սիրող սիբահարներու սնափառու-
թիւնը չունի ուրիշ կարեւոր դաս մը սորվե-
ցընելիք իրենց սիրոյ զարթման վայրկեանէն
յետոյ քան այս, որ աւելի խորհրդաւոր ու
լեցուն բիրքով մը կը դիմաւորէ սրտին ան-
կեղծութեան։

Ուրեմն նախ մեռցուր քու մակարոյծ
սնափառութիւնը ու յետոյ ջանայ սիրել քու
չոգւոյդ ու սրտիդ միակ պաշտելին, վարդն
ու շուշանը։

Պրակտենք աշխարհի արիւնոտ պատմու-
թիւնը, թղթատենք անոր կարմիր էջերը ու
հոն պիտի տեսնենք շատ մը նշանաւոր դէպ-
քեր ու դէմքեր։ Բայց դժբախտաբար ասոնց-
մէ շատ քիչեր են եղած անփառամոլ ու զերծ
ունայնութեան ձնշիչ շուքէն։ Աղեքսանդր
Մեծը իր բոլոր ջանքերուն համար գնահա-
տելի է պատմութեան էջերուն մէջ, բայց

նմանապէս ան իր միապետական առումով
սնափառ մըն էր յաղթելով շատ մը ազգերու,
գրաւած անոնց երկիրն ու երկինքը, գերի
բոնած անհամար զինուորներ, շատեր մահ-
ուան ճիրաններուն անդժութեանց մատնած
ու շատեր սովամահ։ Այս ամբողջն եղան մեծ
մարդու մը հրամանաւ ու ազգեցութեամբ,
իր փառքին տիրանալու համար, բայց աւաղ
ան փոխան փառքիպսակին՝ Սրեւելեան քա-
ղաքի մը մէջ իր զինուորներու ներկայու-
թեան աչքերը փակած կրակի դառն բոցերով
կրեց իր այդ ամբողջ ըրած չարիքներուն
պատիժը։ Յուլիոս Կեսար մը (Brutus) Պրու-
թուսի հայրենասսիրական դաշոյնով իր ար-
դար պատիժը կրեց։ Նախուին Պոնափարք
մը Հելլեն կղզիին մէջ անցուցած իր վերջի
ողբերգական ժամերը շատ երկար ու ան-
պատմելի էին որպէս պատիժ իր սնափառու-
թեան ու ունայն դատողութեանց։ Բայց քիչ
մը եւս առաջ նետենք մեր հետազօտ քայլերը
ու կանգ առնենք Կլատոքոնի, Ամերիկացի
Լինքոլնի անմոռաց արձաններուն առջեւ, ո-
րոնք միշտ գործեցին խոնարհ մաքով ու
պարզ զգացումներով ժողովուրդին օգտին ու
զարգացման սիրուն։ Այս պաշտելի անձնա-
ւորութիւններուն բարիքը իրենց ցեղին ու

Հաւատացած կրօնքին, անմոռանալի մա-
սունքներ են մարդասէր դարուն ու պատմու-
թեան:

ՄԵՐ ՓՐԿԻՉՆ խսկ անապատներուն խոր-
քերը ու մեռեալներուն գերեզմաններուն վը-
րայ իր ցուցադրած հրաշքներով միշտ հեռու
պահեց իր սուրբ սրտէն ու աստուածային
գահէն այդ սնոտի փառասիրութեան ախտը:

Ուրեմն ի՞նչպէս կարելի է մեղ հետեւիլ
այս մեծ անձնաւորութեանց բարի օրինակ-
ներուն, զոնէ չափով զերծ պահելու մեր շատ
սիրած անձը այդ պաղ ու մութ ունայնամո-
լութենէն, առնելով պղտիկ բաժին մը սիրոյ
բնական երջանկութենէն: Ու այսպիսի գործ
մը իր բաժանումներով սրբութիւն է որուն
տիրանալու ժեշտը ունեցողը կարօտը կզգայ
հուժկու կամքի ու քաջարի սրտի ներկայու-
թեան իր մէջ եւ իրմէ դուրս: Որովհետեւ
սնափառուք եան ողին բոնակալի մը նման ա-
ղաճութեան ժանիքներ ցոյց կուտայ իր են-
թակայ ույժին, եւ մէկը հարկաւոր է որպէս
զի ունենայ բաւականաչափ հմտութիւն ա-
ղատուելու այս բոնութեան սեւ ճիրանէն:

Մարդ մը անձնապաշտ կըլլայ մինչեւ
խելագարութեան գուռը: Հոռմէական Պապի
պէս կուտայ իր ստները պաչ անելու: Կուզէ

ստնակոխել ամէն մի արտաքին գաղափար ու
խորհուրդ: Զուզեր ուրիշներու հոգեկան
բարձրացումը իր կոյր աչքերուն առջեւ: Եւ
եթէ գեռ բնական հրաշքով մը կը պահէ իր
աչքի տեսողութիւնը, անոր ցերեկուայ ու
առտըւայ աղերսը պիտի ըլլայ իր հաւատա-
ցած Աստուծմէն խնդրել իր աչքերուն կու-
րացումը չի տեսնելու գրացիին բարգաւաճ
աղարակը ու պարարտ եղը բարեբեր արտը
հերկող արօրին տակ: Ան Աստուծմէ կը խնդ-
րէ իր երկու աչքին կուրացումը գրացիին մէ-
կին համար: Եւ այս փշալի ճամբան կառաջ-
նորդէ զայն անձնամոլ ու եսապաշտ գրգու-
մով գէպի նախանձին որկրամոլութիւնը,
դէպի ատելութեան դաշտը ու ծովը:

Եթէ ազգի մը հոգեկանութեան խորր
թափանցելու ըլլաք՝ հոն պիտի տեսնէք աղ-
պային գէշ նախանձը, մէկ այլ խօսքով ար-
գահատելի սնափառութիւնը: Պարծենալ իր
փոքրի շատէ յայտնի մարդոցմով, ուրախա-
նալ իր հասարակութեան մէջ յայտնուող յա-
ռաջդիմութեան պղտիկ նշոյլներով:

Այս, պէտք է գտնել փառամոլ ու եսա-
սէր արարածները ամէն մի ազգի ընտանիքին
մէջ ու խաչել զանոնք այն անարդ խաչին ուր
բարձրացան թուքի ու մուրի արժան երկու

Աւաղակները: Ո՞հ, հեռու այդ սնափառութենէն ու անձնապաշտ հոգիէն: Անձնապաշտ հայր մը իսկ կը պահանջէ իր որդիէն որպէս զի իր նման մտածէ, իր պէս խօսի հասարակութեան մէջ: Իր նման հայեացքներ ունենայ աշխարհի բոլոր երեւոյթներուն վրայ, ըլլայ բարի թէ չար, աղտոտ կամ մաքուր, ուն թէ ճերմակ: Իր նման հայեացքներ կը պահանջէ խեղճ որդիէն, ասելով՝ ես քեզ դաստիարակեցի, կըթութիւն տուի, ես քեզ համար չխնայեցի իմ գրամը, ես կարելի է զրկուեցայ իմ անձի համար անհրաժեշտ միջներէն եւ գուն այս օր ու այս վայրկեանին ինձ չես պաշտեր սուլրի նման ու չես հաւատար այն սկզբունքներուն որոնց ես կը հաւանիմ: Բայց թող քիչ մըն ալ թոյլտուութիւն նկատուի զաւակին խօսակցութեան որ այս հայրը կը մոռնայ ու չուզեր յիշել իր հայրական պարտականութիւններուն վրայով, կը մոռնայ մտարերել թէ ինքն արդէն պարտական էր մեծցնել կըթելով իր զաւակը մարդկային յառաջդիմութեան զարկ մը տալու համար՝ ոչ թէ հօր մը սկզբունքներուն հաւատալու եւ պարագաներու բերումով ալ երբեմն պաշտելու: Թուք ու մուր այս եւ ասոր նման հօր երեսին որոնց ամբողջութիւնը

կառուցուած է յետադիմական անձնութիւնթեամբ ու սնափառութեամբ:

Անարդ հօր մը այդ վերի սնափառ խօսքերը կուգան հաստատելու իր ունայնութիւնը ունայնութեանց, ու նեղմտութիւնը ատելութեանց: Ան եթէ կըթելու ըլլայ իր զաւակը սալով անոր ուսում, բայց հօր այդ զոհողութիւնը չկատարուիր բնական ազգեցման տակ, ան չի զոհեր որովհետեւ մարդկային պատմութիւնը այդպէս կը պահանջէ ու կը տնօրինէ զարդացեալ նոր սերունդ մը պատրաստելու՝ այլ կըլլայ այս զոհողութիւնը մէկ բանի համար, որպէս զի ապագային ցոյց տրուի ու մատնանշուի թէ այդ որդին որ կայ ու կապրի այսօր արդիւնք ու պըտուղ է իր հօր մեծ, բայց ճշմարտութեան մէջ շատ ոչինչ եւ չնչին զոհողութիւններուն. Այս, հօր մը այդ տիպ մտածումը այսպէս է ու այդպէս ալ կը մնայ. իսկ գիտութիւնը չի նայիր սնափառ, յետամնաց զաղափարներու վրայ, այլ ընդհակառակը կ'ուրախանայ ու կը ժպտի այդ կերպ գէպքի մը վրայ յառաջ մղելով իր երխվարը: Կը ծիծաղի, այս, ու կ'արհամարհէ հօր մը այդ զզացումներուն ունայնամոլութիւնը որ կապրի մահասարսուու հովանիին տակ:

իւրաքանչիւր վիառապանծ ու ունայնամոլ մարդ իր անձնական թշնամին կը համարէ այն հայրենակիցը, որ հաստատական դործունէութեան ասպարէզի մը վրայ տիտղոսի նշաններով հասպարակ կուգայ: Եթէ ինքն միջոց ու ընդունակութիւն չունի, եւ եթէ ունենայ ալ դժբախտաբար չի դործածեր յառաջ երթալու, բայց կրկին կը հպարտանայ իր շուքին վրայ արգիլելով ուրիշ շատ մը յառաջդիմասէրներ: Այս նշանաբանը իր համար կենսական ինդիր է ու առանց այդ վատ կենսունակութեան չի կրնար քնանալ գիշերները ու հանդստանալ ցերեկները: Բայց կայ պատմութիւն մը որ ունի անուշ խորհուրդներ ըմբռնելու: Հետեւինք անոնց վարդապետութիւններուն, տեսնենք ճշմարիտը ու բարին ընդունելով զանոնք որպէս բարոյական դպրոց համայն մարդկութեան ու աշխարհի յառաջացման:

Ազգի մը կամ մարդկային վեհափառութեան սրբազն դատը պաշտպանողներուն կիյնայ դատապարտութեան սիւնին զամել այն կեղծ կուռքերը, որոնք անձնուիրութեամբ, փառամոլ գաղափարներով, ունայն ողիով կը ջանան տիրապետել մարդկային խոնարհ ընկերակցութեան: Այս, հետեւինք

պատմութեան սուրբ ասացուածքներուն ու ըլլանք բարին ու չարը զատող մարդարէներու հաւատամքը վիառաբանողներ:

Զգալով ունայնամտութեան մեծ աւերը մեծ դաշտի վրայ, մեզ կը մնայ միայն խուզարկութեան ելնել, որսալու այդ անուանուած սնափառութեան ողին, որը կը գործէ ու կ'ապրի որպէս քանդիչ, աւելի ճիշտը մակաբուծային ախտ մը առողջ մարմնին մէջ:

Եթէ զուն ճշմարտութեան հաւատարիմ հաւատացեալ մըն ես, բոնէ արուեստական հայելի մը քու անկեղծ նկարագրին առջեւ, ինչպէս գեղեցկաղէմ կին մը իր առանձնասենեակին մէջ մազերուն երեւոյթը վարդագոյն գէմքին հարմարցնելու համար հայելիին մէջ կը նայի, ուրեմն զուն ալ նայէ ու միշտ նայէ վերլուծելու քու հողեկան շարժիչ մեքենան եւ պիտի տեսնես իր մէջ շատ հաստատ յստակութեամբ թէ այդ շարժումը բացարձակ արդիւնք է դարձած սնափառութեան դրդման: Բայց զոնէ քեզ կը մնայ ջանալ մեռցնելու այդ դրդումը, արգիլելու զայն որպէս զի պատճառ չի դառնայ ուրիշ շատ մը մահասարսուռ արգիւնքներու աճման:

Զանայ մեղմել ոհեէ մէկուն սնափառու-

թիւնը ու վստահ գիտցած ըլլաս թէ քու մարդասիրական պարտականութեան կէս բաժինը կատարած կը լլաս։ Ունեցիր գորովալից նայուացք մը քու զաւակներուն վրայ, որոնք միշտ կը սիրեն ակնկալել իրենց բարեմիտ ծննդքէն, ու սորվեցուր անոնց պաշտպանելու իրենքիրենք ի հեճուկս այս խորամանկ թշնամիի յարձակման իրենց մատաղ սրտին ու անմեղ հոգեկան զգացումներու փափկութեան վրայ։ Նախընտրելի էր գերադաս համարել ուելէ մէկ անձնաւորութեան ջանքերը՝ երբ ան շալկած է իր ուսերուն վրայ պատանիի մը փայլուն ապագան, ուսուցանելով սնափառութեան հարցը, պարզաբանելով անոր պատճառները ու անբաղձալի արդիւնքը։ Այս, պատիւ պիտի համարուէր այսպիսի անձանց գործադիր ջանքերը իր քնքչութեան համար եթէ վարժեցնելու ըլլայ տղոց կամ աղջիկներու ինչպէս վանելու փառասիրութեան նենդաւոր միտքը իրենց պարտականութեան ասպարէզէն։ Ու անոնք պիտի օժտուին վարձատրուիլ իղձով մը որ յաղթող կը հանդիսանայ իրենց չարամիտ թշնամուն։ Փառասիրութիւնն է որ յաճախ մեր եսը (egeo) կ'առաջնորդէ դէպի խաւարը, ուր կեանքը զուրկ է պայծառ զգացումներէ ու

լուսաւոր տրամարանութիւնէ։ Փառասիրութիւնն է ամենամեծ գայթակղութեան քարը, խոչընդուռ ամէն մէկ հարաբերական ձեռնարկներու, ընկերային լաւատես գաղափարին բարգաւաճման ու ամենաուրախալի երջանկութեան, որ հրապարակ կը բերուի անուշահոս ծաղիկի մը խնկալից, հոտառութեամբ։

Մեոցուր սնափառին ոլաքը որ կը տիրապետէ մաքիդ գործելակերպին, եւ պիտի մեռնի քու ամբողջ տանջանքներուն պատճառները, պիտի ցամքին ատելութեան աղբիւրները ու բաժանման գետերը։ Ծառի մը ծաղիկները իրենք իրենց արդէն կը թառամին երբ ծաղիկները սնուցանող արմատը կը չորնայ ու կը փատի։ Երբ միտքդ կը պարապի այսպիսի սնոտի մտածմունքներով, պէտք է վատահ գիտցած ըլլաս որ քու մարմնական ու հոգեկան առողջութիւնը արդէն չառ չուտով կը համբառնայ ու մնացած նողկալի գոյութիւնդ միայն կմախք մը պիտի դառնայ պարտականութեանդ սահմանին վրայ, զուրկ գործելէ եւ մինչ իսկ զուրկ շընչէլէ։

Գիտնալով սնափառութեան մաղձը, ուրեմն ինչո՞ւ թոյլ կը գտնուիս գործածել քու

միակ առողջ դատողութիւնը՝ խորունկ արա-
մաբանութիւնը, եթէ հարկ զգացուի, վեր-
լուծելու զայն իր հիմովն ու ճիւղովը, ու լու-
սաւոր ողջմատութեմբդ կտրելու անոր արմա-
տը իր խորունկութենէն քու սիրող սրտիդ
վեհութեան համար, որը կարօտ կզգայ ու-
րիշի մը գիւթիչ նայուածքին, առաքինի ու
խորհրդաւոր արտայայտման:

Թողէք մեղ որ մենք ալ հաւատանք մեր
հին նախահայրերուն պէս թէ երկիրը Փիղի-
քական կեդրոն մըն է ու մարդ էակը բարոյա-
կան կորիզը Տիեզերքին: Թող ներկայ աշ-
խարհին կեանքը ըլլայ իր բարոյականին ո-
րակը ու նկարագրին մաքրութիւնը: Մարդ-
կային նկարագիրը, ոչ թէ Բնութիւնը, յա-
ճախ ենթակայ է փոփոխման, ու կորովը
տակաւին՝ մարդկութեան առաքինութիւնն
է, Ազնուութիւնն ու Սէրը արուեստն են հա-
րստութեան ու զարդարման, եւ կքած բեռ-
նակիրը աշխարհի քաղաքակիթութեան: Կայ
հաւատացեալ երրորդութիւն մը որ կտեղ-
ծէ մարդուս ամենաբարձր արժանիքը ու ա-
սոնք են. գիտութիւն, հակամիտութիւն եւ
մաքուր նկարագիր: Մեռած նկարագրի մը
ծրագիրը չէ կարող ցույց տալ յաղթանակի
սուրը, այլ ապրող նկարագիրն է, որ կապ-

րեցնէ իր հետ ուրիշ շատ մը նկարագիրներ
բարձր պահելով առաքինութեան սրբազն
դրօւը, Արդարասիրութիւնը:

Ապրող մարդուն զարդացած ուժը ու
խոնարհամտութիւնը կարգիլեն իր նկարա-
գիրի պատմութեան խոտորումը, կը զորա-
ցունեն իր ընկերական կապերը ու կը պա-
րաբացնեն իր առօրեայ արտայայտումը
արտակարգ աշխարհի նկատմամբ:

Մարդիկ միշտ կարօտը քաշած են քա-
ղաքակիթութեան մեծ հրաշքներուն ու շա-
հին, որոնք կտեղծեն ընկերական կեանքի
մէջ՝ հաւատք, յոյս եւ սէր: Եթէ այսօրուայ
աշխարհը իր զարդացած սկզբունքներով
զուրկ ըլլար սնավիտութեան կրակէն ու նա-
խանձի լզրճկած ճահճէն, հրապարակ չպի-
տի գար այն մեծ պատերազմը նման շատ մը
պատերազմներու որ թաղեց միլիոնաւոր
կեանքեր անտէր ու անպաշտպան մէկ վայր-
կեանի աղղեցութեամբ: Ոչնչացուց միլիո-
նաւոր սոկիներու արժողութեամբ հարստու-
թիւններ: Սովոր մատնեց աշխարհի համայն
մարդկութիւնը ու զարձուց ամբողջ երկրա-
գունդը վախկոտ ամօթխածութեան կրա-
կով: Գաղանացուց էրիկ թէ մարդ էակները
իրենց եղբօր եւ քրոջ դէմ կոռւի բռնուելու:

Մեսցուց հաղարաւոր փոքրիկ անմեղներ անապատներու ու գաղթավայրերու խորքերը անջուր եւ անպաշտպան սովի անզութ ճիրանէն։ Առաքինի ու ճշմարիտ ժողովուրդին ծոցէն ծնցուց ստախօս եւ դաւաճան սինլիքորներ։ Ստիպեց դիտնականին որ իր ույժը տրամադրելի ընէ հնարելու մահացուցիչ ու թունալի գիւտեր, փոխան հնարելու միջոցներ որոնք պիտի կարենային օգնել մարդկային քաղաքակրթութեան, աստուածային խաղաղութեան ու սիրոյ յաւէրժացման։

Այս հրէշածին պատերազմը ուրիշ շատ մը պատերազմներու նման թողուց իր ետին ցաւ, երկունք, տառապանք ու թշուառութիւն ամէնքին սրտերուն մէջ ու ամենուրեք։ Երդե՞՞ք պիտի գայ այդ ցանկալի ժամը, որ փոխան կոռուի ու թալանի սէր ու լոյս բղիք սրտերուն խորքէն եւ մարդկութիւնը ձանչնայ «Հայրութիւնը Աստուծոյ եւ եղբայրութիւնը Մարդուն»։

Այդ բոպէն մեղ համար շատ մօտ ու դիւրին է եթէ մենք յարգած ըլլանք միայն զայն գրկելու ընդունակութիւնը։ Զըկայ այս կապուտակ երկնքին տակ ու կանաչ երկրի վրայ բան մը որ այնքան սիրուն ու պաշտելի ըլլայ որչափ նշմարտութիւնը։ Այս, ճշմար-

տութիւն կրօնքի մէջ, որ մեզ կուտայ մաքուր ու սուրբ գաղափարներ Աստուածարանութեան մասին, կը սորվեցնէ մեզ հաւատալ ու յետեւիլ Անոր սրբազան պատուէրներուն։ Ճշմարտութիւն բարդոյականութեան մէջ, որ կը լուսաւորէ պարտականութեան ճամբան դէպի առաքինութիւն եւ ազնուութիւն։ Ճըշմարտութիւն քաղաքականութեան մէջ, որ աւելի բարձր հեղինակութիւններ կստեղծէ ժողովուրդի ծոցէն եւ զերծ կը պահէ կառավարութիւնը բազմութեան սնուտի կիրքերէն։ Ճշմարտութիւն գիտութեան մէջ, գրականութեան ու արուեստին, որ հեռու կը քշէ մարդկային չարաշուք ու անձաշակ խորհուրդները։ Ճշմարտութիւն մը վերջապէս ամէն բանի մէջ ու ամէն բանէ առաջ։ Այս է իրողութիւնը որուն կարօտ է այսօրուայ կիսաքաղաքակիրթ աշխարհը իր ապագայ պատմութենէն չի նզովուելու համար։

Սիրենք ճշմարտութեան վարդապետութիւնը ու նախատենք սնափառութեան գաճաճ բնազդը։ Եթէ թուրքի մրուրով չի արգահատինք սնափառութիւնը ու ըլլանք ճշմարիտ հաւատացեալը իր մութ նշանաբանին, —«Ամէն ինչ է Ունայնութիւն»— եւ ամբողջ աշխարհը պիտի մատնուի ահաւոր քասի

մը, կեանքի բոլոր սերտ յարաբերութիւնները պիտի անիծուին, անվթար օրէնքները ընկերակցութեան պիտի կորսուին, բոլոր բարոյական կարգապահութիւնը պիտի խորտակուի եւ ազգին ու երկրին կառավարութիւնը այլիտի խորտակութիւնը այլ եւս չպիտի ունենայ շաղախունը հողը իր գոյութիւնը վեր պահելու, ու ամբողջներդաշնակութիւնը քաղաքականմարմնոյ կը գառնայ գժառութիւն եւ մարդկային ցեղը սոսկ հաւաքոյիթ մը պիտի ըլլայ անհոդ բարբարոսներու, զուրկ ամօթխածութիւնէ ու ճշմարտութեան տագնապէն, բայց վայրագ ու գաղանաբարոյ առանց օրէնքի ու կարգապահութեան: Օրէնքը իրենց բիրտուժն է ու կարգապահութիւնը մէկզմէկ բըզքտելը: Զուրկ հաւատքի սրբութիւնէն, բայց կրքոտ, զուրկ աստուածային վարդապետութիւնէն, բայց իրենց եսն է Աստուածը ու ամէն ինչ: Ահա, այս պիտի ըլլայ սնափառ ու տնայն հաւատամքի արդիւնքը: Ապրիլ առանց կեանքի, թաղուիլ առանց գերեզմանի ու համբառնալ առանց աստուածային թեւերու:

Ո՞չ, որչափ ուժասպառ է այսօրուայ մարդկութիւնը բարութեան բաժակը ըմպելու, բայց որչափ զօրաւոր ու հուժկու չարու-

թեան գահին տիրանալու: Թողենք այս վատթարութեան ուսումնասիրութիւնը ու հետեւինք ճշմարտութեան աստղին, որ մեզ պիտի առաջնորդէ գէպի սէր եւ բաղձալի խաղաղութիւն: Եթէ Աստուած իր Ս. Գրքին մէջ սորվեցած է ոեւէ բան, այդ է խաղաղութիւնը, եթէ Ան խոստացած է հոն ոեւէ բան, Անոր խոստումն է դարձեալ խաղաղութիւն, յաւէրժական խաղաղութիւն մը ապրող Տիեզերքին վրայ ու գերեզմաններուն աշխարհը:

Երկրագունդը որուն վրայ մենք կը բնակինք երկար դարերէ ի վեր՝ շատ արագաշարժ է իր * մզոնի ճամբորգութեամբ մէկ երկլայրկեանի մէջ: Բայց հոգեկան ու բարոյական աշխարհը ուր կը բնակինք մենք, կը գործենք անընդհատ, կ'երջանկանանք ու կը յառաջեմենք՝ շատ դանդաղ ու հին աշխարհ մըն է: Շատ երկար ու բարակ ժամանակի մը պէտքը զդացուեցաւ զարգացնելու մարդկային միտքը ու կրթելու ժողովուրդին զզացումը ցոյց տալով սիսալին ճամբան իր հոգեկան, Փիզիքական և քաղաքական կեանքը ապրող աշխարհին մէջ:

Շատ բաներ սորվեցան մեր նախնիքները, ու անթիւ գասեր առինք մենք անոնց փորձառութենէն քաններորդ դարը երջանիկ

սերունդի մը գրախտը ընելու։ Բայց այս ամբողջ բաներէն ու դասերու մեծութենէն ամենից կարեւորն ու էականը եղած է—տեսնելուղիղ եւ դատել ճշմարիտ։ Տեսնել այն շունչը, որ կը խրախուսէ երկրագունդին կեդրոնական կրակը։ Տեսնել այն հոգին, որ աստուածային հրաշքով կը մտնէ սրտին խորը ու մարմնոյն սակորը՝ դուրս բերելու կեանքը մեզնող ցաւն ու երկունքը։ Տեսնել հոգին, որ կը դտնուի ամենուրեք, հաստատելով հիւանդանոցներ տկարներու համար, դպրոցներ՝ սորվեցնելու խօսիլ համը էակին, լսցնել խուլին եւ աչքերը բանալ կոյրին։ Տեսնել ու պաշտել այն հոգին, որ կը բռնէ երկնքին ժայթքող աշխարհակործան կայծակը խնայելու երկրագունդի կորիզին ու մարդկային կեանքի յաւէրժացման։ Հոգին վերջապէս, որ կը հիւսէ ոստայն մը մարդկային ցեղը իր շուրջին տակ առնելու առանց ուեւէ խտրութեան հարուստի եւ աղքատի, կրօնքի ու քաղաքակրթութեան, սեւի ու ճերմակի։

Ի՞նչ են այն աղդակները, որոնք կը բարձրացնեն մարդ էակը դէպի հոգեկան սուրբ աշխարհը։ Հարկ չկայ մէկու մը գիտնալ այն ամէնը զոր խորհածած ու դրամական աղքատը իր շուրջին տակ առնելու աղքատի, լուսինը իր ոտքերուն առջեւ ու իր գլխուն վերեւ փայլուն թագը տասն եւ երկու

բնութեան տուիքներուն մասին, այլ հարկ կայ մէկ բանի, որ մարդ մը պէտք է ունենայ այն մեծ գաղափարը որուն մէջ կը սահմանուին բոլոր տաղանդներու գիւտերը իրենց զանազան միտումներով։ Այն մեծ գաղափարը որ կը հաւաքէ գիտութեան բոլոր կարճ և երկար ճիւղերը որոնք հրապարակ կուգան փիլիսոփաներու խուզարկումով անորոշ մարամասնութեանց վարդապետութիւններէ։ Գիտութեան քանակը չէ այլ որակն է, որ կը սահմանէ մտքին արժէքը։ Եթէ ունինք այդ մտային բարձր արժէքը կարդալու Յայտնութեան Գիրքը, հոն պիտի տեսնենք մանրամասն նկարագրութիւններ ապրող կենդանիներուն մասին, բանաւոր թէ անբան՝ որոնք կը չնչեն ու կը հրճուին պաղ շիրիմին ետեւ բացուած անդի աշխարհին մէջ։ Հոն կը կարդանք վայրի գաղաններու մասին, որ ամէն մէկը վեց թեւերով ու աչքերու բազում թեւերով կը շրջագայէ իր հողամասին երկայնքը։ Կը կարդանք հոն երկնքի մէջ եղած ըսքանչելութեան վրայօք, որ դիւթիչ գեղեցկութեամբ ցուցադրուած է շատ մը սրբազան գրքերու աշխարհը, ուր կին մը հագուած արեւով, լուսինը իր ոտքերուն առջեւ ու իր գլխուն վերեւ փայլուն թագը տասն եւ երկու

աստղաց : Կը կարդանք հոն վերջապէս՝ Աստուծոյ խոստմնագիրը ուր Ան պիտի սրբէ ամբողջ աղի արցունքը ապրող ժողովութիւն եւ պիտի տայ . ապահովութիւն մը իրենց կեանքի վերածնման ; Հոն չպիտի ըլլայ այլ եւս դառն մահը, կամ ցաւ եւ ոչ աւ լաց ու վիշտ անցած զացած դէպէրու ու դէմքէրու սարսուալի ազգեցութենէ :

Բայց այլ ամբողջը չեն կարող համոզել այս իրական աշխարհի վրայ ապրող մարդկութեան պատմութիւնը՝ ըսելով թէ մահուընէ յետոյ կեանք մը եւս կայ անդի աշխարհին մէջ : Բայց մէկ դաս կարող ենք քաղել այդ Յայտնութեան Գրքի վարդապետութենէն, որ կրնայ միթարութեան յոյսերով լեցնել մեր սիրտն ու հոգին :

Աստեղագիտութեան ուսանողը շատ լաւ դիմնայ թէ Տիեզերքը անհուն ու անսահման է : Շինուած անյայտ արեգակնային դրութիւններէն, տարածուած խոչոր ընդարձակութեան մը վրայ : Եւ այս տեսութիւնն է, որ իր իրականութեան փաստերով մեղ կուդայ սորվեցնել մէկ կեանք մարդուս ծննդէն յետոյ ու մէկ մահ կեանքի ծերութենէն վերջը : Եթէ կուզես ապրիւ երջանիկ ու տասն եւ երկու աստեղաց թագը քու վեհ գլխին, քեզ

կը մնայ չհաւատալ ուրիշ կեանքի մը խափուսիկ գոյութեան անդի աշխարհին երկայնքը, այլ այսօրուայ կեանքը քեզ կը պարտի ամէն ինչ որ աստուածային ու հրաշալիէ : Եթէ գուն ըլլաս առաքինի, ըլլաս բարդաւած ու վայելուչ նկարագրի տէր :

Աշխարհի քաղաքակրթութիւնը՝ որ բոլորած է մեղ՝ կը խոստանայ երկար տարիներու կեանք մը երկրագնդիս տարածութեան վրայ, եւ մարդիկ հաւատալով այս կեանքի սրբութեան բնաւ չպէտք է քաշուին ետ՝ դէպի գերեզմանային աշխարհը ու մտածել երեւակայական կեանքի մը, անհաւատալի սրեւու մը, Աստուծոյ ու երջանկութեան մասին : Այլ անոնք պարտական են մագլցիւ քաղաքակրթութեան խոչոր ու բարձրաբերձ ժայռէն վեր, աչքերնին յառած միշտ վեհութեան ու բարձրին, կորելու երկար ճամբայ մը նուազ աշխատութեամբ, քիչ քրտինքով, ու պակաս թշուառութեան քանակէն :

Ուրեմն քեզ կը մնայ տրամարանել, հասկընալ կեանքիդ եւեէջը : Դուն որ հաստատուն օղակ մըն ես այդ դէպի վեր մագլցող մարդկային շղթային : Ինաւ հաւատք մընծայէր թէ գուն այսօր թագաւոր մըն ես ու քու երջանկութիւնը արդէն ապահովուած է

անդի աշխարհին մէջ: —Ո՞չ. Կիւրոս (Cyrus) որ յաղթեց ամենուրեք ու հպարտացաւ իր յաղթութեամբ, բայց անոր մահը եղաւ շատ թշուառ ու ողբերգական: Բնաւ մի մտածել թէ քու ծնողքդ ախոյեան մըն է ու դառնալ որպէս անոնց հարազատ ժառանդրութը պիտի յարգուիս ու ճանչցուիս որպէս ախոյեան մը: Այլ՝ այն ինչ որ դուն առանձին կընես ու կը գործես, այդ միայն կը հաշուըուի որպէս արդիսք քու բնական աշխատութեան: Եւ ինչ որ ալ ընելու ըլլաս՝ այդ կախում պիտի ունենայ քու գաղափարիդ բարձրութենէն ու ազատ մտածմունքիդ աստիճանէն:

Ամէն մի բարձրութիւն ու տաղանդ քու մէջ կրնայ բնակիլ՝ եթէ ունենաս սիրոյ անկեղծ զգացումը: Այր մը, որ եսական, անձնամուշ չէ այլ հասարակաց բարեշինութեան, մարդկային ընդհանուր, համայնական գործին կը ծառայէ: Սիրել կը նշանակէ ապրիլ, սիրել կը նշանակէ զոհուիլ իր նմաններուն համար: Սէրն է, որ ստեղծած է հասարակութիւնը, սիրոյ զգացմունքի դրդումով ծնունդ է առած մարդկութեան մէջ գիտութիւնը:

Երբ սէրը կը սաւառնի մեր վրայ, երկինք, երկիր ու դժոխք կը չափուին միայն մեր անձնական յուզմունքի չուքով: Ուրիշ

ոչինչ— ոչ փառք ու ոչ փառասիրութիւն կարող են ամբողջական գործ մը հրապարակ դնել քան սիրոյ զգացումը: Ինձ համար սէրն էամենէն կենսականը ամբողջ յուզումներուն՝ որոնց տէրն ու տիրականն է այսօրուայ մարդկութիւնը: Սիրոյ բարձր շունչն է, որ պիտի քաշէ ամբողջ բնութիւնը դէպի առաքինութեան ու միակ երջանկութեան աշխարհը:

Խոնարհինք երկրպագելու սիրոյ տաճարին և երես գարձնենք սնափառութեան բուրքէն: Այս թող ըլլայ մեր հաւատացած կրօնքը, ու պաշտած գաղափարականը:

Այսպէս, քաղաքակըթութեան անիւը կը թաւալի, մարդկութիւնը կը յառաջդիմէ, տղիտութեան տեղ գիտութիւն կուգայ, խաւարին կը յաջորդէ լոյսը ու ատելութեան՝ սիրականներուն պանծալի սէրը: Յառաջդիմութեան սիրահարները թող պատրաստ ըլլան երդելու «Փայլուն Ապագան», հետեւեալ մարդասիրական բառերով.

Կեանիքը աւելի կը քաղցրանայ յուշ ամէն օր, Մարդիկ կը ջանան լինիլ նշմարիս՝ երգել օր-օր:

Հո՛գ չե՛ սէզ, քամահիշ խածատիշներ ի՛նչ
ասեն,
Վերեւ մարդկութեան կը փայլի երկինքը
կապոյտէն:
Ամպերու մէջէն Արեւը արդարութեան կ'ե-
րեւի,
Մնակառութիւնը իր բովերով կը խորտակ-
ուի:
Ու ապագան կը փայլի տարիներով քիւր ան-
գին,
Խաղաղութեամբ պիտ օրինէ մոլխիբներն
անցեալին:
Քաղցրիկ օրեր քան երբեք գիտցած ունինք
մենիք ժպով,
Մեր որդիներ պիտի ապրին տեսնելու հուսկ
շունչով:
Անոնիք պիտի տիրանան հանութեանց իրենց
անձնական,
Ստանալով վսեմ օրինութիւնը ազատու-
թեան:
Ու պիտ ապրին նմաններուն հետ քաղցր ու
մաքուր,
Գրգուել գիրար՝ ինչպէս վարդ եւ շուշան
շաղիք բոյր:
Բարօրութիւնը կ'անի հիմայ ամենութեք,
ինչպէս աստղը երջանկութեան կը ծագի
քէկ-քէկ:

Մարդիկ կը յայտնեն աւելի խորունկ մտքեր
այսօր,
Քան երբեք երազած էին իին օրերուն բոլոր:
Լա՛յն նամբայ մը կը բացուի բոյլ կայծով
յստակ տեսի,
Արժէքն աւելի փայլուն գոհար է քան ոսկի:
Ուրկից մարդիկ բաժին կ'առնեն իրենց եղբօր
հոգսէն,
Հրճուանիքը բերկրութեան կը խնկարկուի
բուրվառէն:
Զինչ խորհուրդներ կանին ասդանդ հովանի
աստղազարդ,
Ատելութիւնը սկսած է անհետի գունատ:
Կեանիքը աւելի բարձրին կը վազէ ամէն օր,
Յուտայ կայծեր կը շողան ամէնքին սրտին
մէջ խոր:
Ազատութեան հսկայ կայմերը մեզ տուն
փրկութեան,
Արդարութիւնն է փայլող, ապրի՛ նա անսա-
սան:

«Սնավառուրիւնը, ամէն մարդուս, պէտք է ըլլայ իր
ամենամեծ նախատինը,
Ու անխոհեմուրիւնը իր ամենամեծ գաղտնիքը»

«Ամբողջ խմաստասիրութիւններէն,
զիտնականը ու բարեսէրը նախ կը ջանան
ճանչնալ իրենքզիրենք»։ Այսպէս խօսեց
Շէյքսփիր. — Եւ բոլոր խորհրդատու մար-
դիկ ըմբռնած են այս ինքնագիտակցութիւնը
որպէս առաջի պիտոյքը ամբողջ ճշմարիտ
լինելու ու ըլլալիք կատարումներէ։ Ուրիշ
խօսքով, մարդիկ պէտք է գործեն խոհեմու-
թեամբ եթէ անոնք կուզեն արտայայտել ո-
եւէ ուղիղ գործունէութիւն։ Եւ ի՞նչն է որ
այս խոհեմութիւնը կը ներկայացնէ. — Ոչ
մէկ բան, եթէ ոչ ճշմարիտ ինքնագիտակ-
ցութիւնը։ Արդարութեան հնազանդումը
մարդուս կուտայ ոյժ եւ կարողութիւն գոր-
ծելու, խօսելու եւ յառաջդիմելու իր բոլոր
ճեռնարկներուն մէջ։ Ինքնագիտակցութիւն
մը՝ բայց ուղիղ կերպով, ճանչնալու նաեւ
չարը ու բարին եւ մոռնալ սնավառութիւնը։
Սնավառ մը չի կընար ինքնագիտակցիլ,

սնափառ մը չի կրնար առաջնորդը դառնալ
ոեւէ առաքինի վարդապետութեան կամ
սկզբունքի:

Եթէ սիրող սրտերը, սիրահարները,
հասկնան սնափառութեան բովանդակ պա-
րունակութիւնը, այն ժամանակ սիրոյ ըն-
դունակ քնքչութիւնը աւելի շուտ ու արմա-
տական մուտք մը պիտի գտնէր մեր սրտե-
րուն խորը քան մենք կարող էինք ակնկալել
ու յուսալ անոր փափուկ գոյութեանը: Որ-
չափ ատեն այս յոսի յատկութիւնը մեր գի-
տական վերլուծման առարկայ դառնայ ինք-
ղինքը ուղիղ ճամբայ մը գնելու, եւ որչափ
զգուշութեամբ ջանանք սորվիլ անոր ճիւղե-
րը ամէն մէկ անկիւնէ՝ եւ աւելի մենք պիտի
լիազօրութիւն ունենանք պաշտպանելու մեր
սէրը ի հեծուկս նենդամիտ ազգեցութեանց:
Սնափառութեան վերջի վերլուծման մէջ ան
կը փորձէ ինքինք ցոյց առա որպէս զգայուն
գթասիրութիւն մը ամէն մէկ եսին մէջ պաշ-
տուելու եւ գնահատմանց արժանանալու ու-
րիշ շատ մը եսերէ:

Փառամոլ, յետամնաց մարդը կ'առաէ
այն անձը, որ իրեն կ'առաջարկէ վերանորո-
գութենէն դէպի կատարելազործութեան
ձգտումը, կամ այն անձին, որ իրեն կ'առա-

ջարկէ նոր միտք մը: Այսպիսի անձնաւորու-
թիւններ կը ճանչցուին անձնական թշնամին
փառամոլին համար: Այո, ընդունելի է այդ:
թէ մարդ մը երբ ունի ու աիրացած է փառքի
մը, պաշտօնի մը, ան իր եսամոլութեան հա-
մար կը ջանայ զոհել ամէն մի սրբութիւն:
Բայց մարդոց կը մնայ փոխելու անոր կեան-
քի չըջանը զանազան վարմունքներու ուսու-
ցումով: Եւ եթէ ան չփոխուի, պէտք է իր
տեղը՝ հասարակութեան մէջ՝ տայ ուրիշին,
մինչ իսկ զրկուելով ապրելու իրաւունքն:

Կան շատ մը պորապոյծներ, որ ցոյց
կուտան անուանեալ սէր մը իրենց շահուն ու
հպարտութեան փառքին, կը սորվին ուզած-
նին միայն իրենց օգտակար ըլլալու կամ ու-
րիշներէն աւելի գիտնալու հպարտութեամբ:
Այսպիսի անկեղծ, բայց ինքնահաւան սէրը
վարպետ կեղծիք մըն է այլոց գովիճատին ար-
ժանանալու համար: Վայ անոնց, որ միա-
մըսաբար զոհ կերթան այս ունայն անձնա-
սէրներուն չորթուելով իրենց ամբողջ ունե-
ցածէն:

Թեթեւամիտ փիլիսոփաներ միայն կը-
ուեն, որ այս տեսակ անձնասիրութիւնը ա-
ռաքինութեանց հիմն է: Արդեօք՝ այս պէտք
է ըլլայ մէր ճանչցած ներքին եւ ծածուկ

անձնասիրութիւնը, որ առաքինութիւն ընել կարծողը, մինչ միշտ անձնասիրութիւն կը դործէ: Անձնասիրութիւն մը ոչ միայն նպատակ չէ՝ այլ եւ չի կրնար ալ ըլլար, հակառաւթիւն մը պիտի ըլլայ նկատելու անձնասիրութիւնը արդիւնք եւ պատճառ նպատակի իրազործման: Ահա՛, այս է զգացման բարոյականը ու գիտական դասը զոր կը փնտուենք մեր կեանքի ամէն մէկ ելեւէջի մէջ, առանց այս իրականութիւնը յարգելու իրերը մեզ այնչափ անտարբեր կը մնան՝ որչափ խոտը մսակերէն եւ միւը խոտակերէն:

Մնափառութիւնը կստիպէ կին եւ էրիկ մարզոց պարծենկոտներ գառնալ այն ամէն մէկ բանին որուն տիրացած կամ տիրանալու միտումը ունին եւ կամ մինչ իսկ շատ հեռու են սեփականացնելու զայն որպէս իրենց անձնական պարծանքը: Այս կստիպէ զանոնք նմանապէս միշտ խօսիլ իրենք-իրենց մասին շարունակաբար ուեւէ լեզուէ արժան կամ ոչ ընկերակցելով ամենաստորին դասակարգերու:

Մեծ պատերազմներու պատմութիւնը լեցուած է սնափառութեան անխոհեմ դէպէքերով: Ամբողջ զինուորականութեան մէջ շատ մը երեւելի պաշտօնեաներ՝ որոնք հա-

ձելի կամքով եւ ուրախ սրտով պատրաստ են զոհել իրենց սիրական կեանքը յաղթանակին փութացման, բայց որովհետեւ անոնց ջախ-ջախիչ սնափառութիւնն է զանոնք առաջնորդող ոյժը՝ արգելք կը հանդիսանայ իրենց յառաջնաղաց ու կորովի առիւծներուն իսկ, որոնք աւելի լաւ կարող են իրենց զոհողութիւնը արժեցնել յաղթանակի ճամբուն վրայ քան իրենց պաշտօնեայ հրամանատարները: Եւ գեռ կը գտնուի ժողովուրդի հսկայ մեծամասնութիւն մը, որ կը գործէ միեւնոյն ոնոտի զգացումներով:

Նաբոլիոն փառասիրութեան խոշոր զանդուած մըն էր, ամէն մէկ ճակատամարտի վրայ որպէս առաջնորդ իր քաջարի բանակին, բայց ի վերջոյ ան ինկաւ առանց վերականգնելու: Թագաւորներ յաճախ կորսնցուցած են շատ մը լայնատարած հողամասեր, անծայրածիր ովկեաններ ու երկիրներ իրենց սնափառութեան ստիպումովը:

Բատ պատմութեան սորվեցուցած զասերուն, շատեր եղած են ասպարէզի վրայ երեւցող ոյժեր, անհամար է եղած բաղդը ունեցողներուն թիւը, որոնք կարող էին իշխել ու տուաջնորդել երկար ժամանակ իրենց հետեւղ զանդուածին, բայց որովհետեւ պաղ փա-

ուասիրութիւնն է եղած իրենց կամքին տիրապետողը վոխան հասարակասիրութեան, եւ այս իսկ պատճառու անոնք չեն կարողացած յաջողիլ այն բաղձանքներու տիրապետման՝ որոնց համար զոհողութեան վետերը լայն ու կարմիր եղած են սնափառներու սեւ արիւնով:

Պատօմութեան մէկ ծայրէն միւսը մենք կը հանդիպինք կին եւ էրիկ մարզոց թուի մը որոնք լրելով համբաւը, զոհելով մինչ իսկ կեանք այս միակ մտահաճոյքին—սնափառութեան համար։ Այդ մեծ նախատինք մըն է մարդկային սեռին, խոշոր ժայռ մը յաջողութեան ճամբուն վրայ, պատճառ դառնալով մեր յաղթող ուժերուն նաևմացման, խորասուզելով զանոնք խոր-խոր անդունդներու յատակը, որովհետեւ մենք չենք կարող թոյլտուութիւն ունենար փառամոլութեան տիրապետումով՝ շահագործել բան մը, որ մեր փորձառութեան արժանի է, եւ կամ աեսնել իրերը իրենց խկութեան մէջ։ Եւ երբ այս իր գարշելի մարմնոյն մեծութեան կը ցանկայ աւեր աշխարհի մը մէջ ու պատճառ կը դառնայ նոյնպէս սիրոյ ճամբուն վրայ շատ մը կոտրած սրտերու, որոնց կոկոնը նոր բացուած, ու հոտառութեան ուռնդերը նոր դիւ-

թած անուշութիւնն է որ կը սփոեն բնութեան հրաշալիքներուն։

Մէկու մը ունեցած սնափառութիւնն է որ կստիոլէ իրեն՝ հեռու մնալ ամէն մէկ գեղեցկութենէ, որովհետեւ գեղեցկութիւնն ու սնափառութիւնը անմիաբան ուժեր ըլլալէ դատ հակառակորդ թշնամիներ են։ Այս երկուքը չեն կարող միասին ճամբորզել մարդուս սրափին մէջ, կամ պէտք է գեղեցկութիւնը սնափառութեան հետեւի, կամ սնափառութիւնը գեղեցկութեան, եւ կամ պէտք է երկուքը իրարմէ բաժնել չ'արատաւորելու գեղեցկութեան վսեմութիւնը։

Շէմֆըրը—Chamfort—այսպէս կը խօսի այդ յոտի յատկութեան մասին՝ իր Փրանսական լեզուով. «On dit qu'il faut s'efforcer de retrancher tous les jours de nos besoins, c'est surtout aux besoins de l'amour—Propre qu'il faut appliquer cette maxime: ce sont les plus tyrannique, et qu'on dit leplus combattre». Գիտնալով որ մարզոց հոգին ու սիրու լեցուած են շատ մը նենդաւոր թերութիւններով զորոնք մաքրելու պիտոյքը կզգացուի, բայց այս ամենից բոհաւորն ու թունալիցն է Սնափառութիւնը։

Ուրիմն միացուր քու բոլոր պակաս յատ-

կութիւնները եւ նամանաւանդ—սնափառութիւնը—, եթէ կուզես դառնալ անկեղծ սիրահար մը քու սիրուհիիդ ու պաշտելին քեզ ասողաց : Զգուշացիր որպէս զի այդ սնափառութենէդ դուրս չիպայ նախանձի թոյնը, որը դարձեալ ամենաողբերդական թերութիւններէն մէկն է մարդկային ամբողջ սիրահարներու տկար յատկութիւններէն, որ կազդէ մտքին ու պատճառ կը դառնայ անոր ցաւալի մահուան : Նախանձը կը վնասէ ինք-զինք եւ չէ կարող ուեւէ մէկ վնասի նշոյլ մը իսկ նետել ուրիշներու վրայ :

Պլրք ըստ «Նախանձու սիրահար մը
կը վառէ իր ջահը սսոխի կիսայրած կոճէն»։
Նախանձին կայծը ամենապէշ ու քանդիչ
կրակին կայծն է քան ուրիշ ուեւէ մէկ երեւա-
կայելի արուեստական կրակ։ Սնափառու-
թեան ու նախանձի ենթակայ անձը ոչ միայն
կը հաստատէ թէ ինքը բան չի գիտեր, այլ
կատեղծէ ինքնիրեն սոսկալի երեւակայական
տեսարաններ եւ միջոցներ որոնցմով կը մա-
հացնէ իր ամբողջականութիւնը։ —«Ինչ որ
մոլեգնութիւնը կը թելադրէ փառասիրու-
թիւնը կը հաւատայ»։

Սնամիառութիւն մը լաւ կերպով ուսում-
նամիբեյու եւ դարձանին վրայ մտածեյու

կանոնները սորմելու համար՝ մէկը պէտք է
քիչ մը հոգեբանական տաղանդ ունենայ թա-
փառելով՝ հին փիլիսոփաներու նման, յեր-
կիրէ յերկիրը, ուսանելով ամէն տեսակ գիր-
քեր, պատմութիւն, օրէնք, կրօնք, իլիակա-
նը, Աղիսականը, Կոնֆիւկիւսի, Զօրօսաթրի-
գրքերը։ Պէտք է վայրի ցեղերու վրայ պատ-
մուածքները կարդալով՝ ուսանի նախական
մարդուն կամ անկեալ մարդուն բնութիւնը։
Եւ հոն պիտի տեսնէ, եթէ ոչ ամբողջ գոնէ
մասամբ մը սնափառութիւն, ունայնամո-
լութիւն եւ չար նախանձը որոնք յատուկ են
միայն զաղիր կեանք ապրող կենդանեաց՝ ա-
ւելի ճիշտը գաղաններուն։ Ինչպէս Պիտիփօն
իրաւամբ ըսած է թէ. «Եթէ կենդանիները
չըլլային, մարդոց բնութիւնը եւս առաւել
անհասկնալի լինէր»։ Այո, եթէ ճերմակը
չըլլար չպիտի կարողանայինք ճերմակը՝ սե-
ւէն զատել, լաւը գէշէն, լոյսը խաւարէն,
քաղաքակը թութիւնը բարբարոսութենէն, և
այսպէս։

Այս հոգեբանական զանազանութիւնը
մեզ սորվեցնելիք չառ կարեւոր դասեր ունի,
քննելով բանի մը երկու հականիշ կողմերը
ու հարկ է մարդկային զարդացման համար
ընդօրինակել եւ աւելի ճիշտը մարմնացնել

այն կողմը, մասը, որը մեղ գէպի բարին,
լոյսը ու քաղաքակրթութիւնը կը տանի՝ ոչ
թէ այն, որ մեր գերեզմանը կը փորէ ցոյց
տալով ատելութեան ճամբան, ուր սնափա-
ռութեան տիրապետումը միայն կայ բաղ-
մած իր սին ու չարամիտ դահը:

Այն աեղ՝ ուր կայ մեծութիւն՝ պղափ-
կութիւնը մեռած է, հոն ուր կայ սէր՝ չիկայ
ատելութիւն, ու եթէ սիրո մը ունիս մաքուր
զգացումով ու անարատ ողիով՝ հոն աեղ չի
կայ նախանձ, չի կայ այլ եւս սնափառու-
թեան թոյնը: Բայց նաեւ ընդունելով, եթէ
սիրագ մեծ չէ, ան չէ կարող մեծ խորհուրդ-
ներ ծնիլ մեծ դարու մը մէջ՝ մեծ դրականու-
թեան համար:

Սնափառութիւնը խարէբայութեան միակ
հաւատարիմ ծառան է իր այլ եւ այլ ներքնա-
կան միտումներով, եւ կծու թշնամին ան-
կեղծ ճշմարտութեան, դիւահար ծնողքը ա-
տելի նախանձին ու ամէն մէկ աննկարագրե-
լի և աներեակայելի ստորոտութեան: Անարգ,
սնամու կին մը վնասակար սպառնալիք մըն է
ոչ միայն իր անմեղ ընաւանիքին այլ եւ իր
մօտիկ բարեկամներուն, մինչեւ իսկ ինքն իր
անձին: Կիներ իրենց սնապարծ հոգիին հա-
մար միշտ կը մատնեն իրենց սիրած բարե-

կամները ու կը մտախարեն իրենց հարազատ
ընկերները:

Այսպէս, այս յոռի յատկութիւնը կնոջ
կմախքէն կը պատրաստէ վիթխարի գեւեր
սիրոյ ստուերին ներքեւ: Եսամոլութիւնը կը
խրատէ զիրենք սորվիլ՝ յաղթել գիտնալու-
որոշ ազգակները գովասանքով մը իրենց մօ-
տեցողին: Բայց այդ սնոտի գովասանքը
չունի ուռէ բնական ազգեցութիւն, այլ ար-
ուեստական հետազօտութիւն մը զանազան
բաղդատումներով:

Սնափառ, ունայն կին մը կունենայ ան-
թիւ սիրականներ, բայց այդ իր սիրականնե-
րէն ոչ մէկն ալ անկեղծ սիրով կը սիրէ: «Տա-
րագի սիրահար կիներ մինչ իսկ կը զոհեն ա-
մէն մէկ երջանկութիւն՝ յագեցնելու համար
իրենց սնափառութիւնը, սէրերնին՝ գիւթե՛¹
տալու իրենց պերձանքը»: Ու կին մը այդքան
ցրուած կեանք ապրելէն յետոյ՝ գժուար է
գուշակել, որ օր մը պիտի գտնաւոր օրինաւոր
կին, տանտիկին, ու մայր հարազատ զա-
ւակներու: Արդեօ²ք, նէ օր մը չպիտի³ սիրէ
անկեղծ սիրով, պիտի ընծայէ⁴ իր սէրը ան-
բաժան կերպով: Այս խնդիրը այնքան ծանր
ու գժուարին է լուծել, որ փիլիսոփան իսկ կը
յուսահատի գրիչ խաղցնելէ՝ լուծելու, լու-

սաբանելու հարց մը՝ որը շատ խորուն ու
խրթին է իր աննկարագրութեան համար:

Պատերազմական ճակատամարտի վրայ
իր կեանքը ի՞նձին դնող զինուորականը իսկ
կը կասկածի, որ օր մը այս նկարագրի տէր
դարձող կին մը պիտի թողէ իր բոլոր թա-
փառաշրջիկ կեանքը, մանէ թուչունի մը նը-
ման վանդակը, ու տարի հոն խաղաղ եւ հան-
դարտ ինչպէս շատ մը անկեղծ սիրուհիներ
ու սիրահարներ կը տոկան վանդակին ճնշիչ
մթնոլորտէն, բայց միայն վեր պահելու ի-
րենց սիրոյ վեհանձնական հոգին ու սիրոք:

Նորէն հարցնենք՝ արգեօք անթիւ սիրա-
կաններ ունեցող կին մը՝ օր մը պիտի ձգէ՞
մէկ կողմ իր այլասիրութիւնը եւ ընտրէ նա
վերջապէս մէկը, որուն ամքողջութեամբ
պիտի յանձնէ իր անձը: Այս տիալ կին մը չու-
նի բարոյականի բարձր գաղափարականը,
նէ ամէն բանի վրայ կը նայի առեւտրական
խորթ աչքով, նէ իր ազգին, ընտանիքին, ե-
թէ ունի, իր մայրենի լեզուին վրայ կը նայի
ինչպէս ապրանքի մը վրայ կամ մաշած շորի
վրայ: Երբ նէ ենթարկուած է ստամոքսի յա-
գեցման, չքեղապաշտութեան եւ սնափառու-
թեան անարդ լուծին, նէ չէ կարող զարդա-
ցընել իր բոլոր մտաւոր թէ հոգեկան, անտե-

սական կտո՞ հասարակական կարողութիւն-
ները, այլ կը մնայ հոն՝ ուր է «Ունայնու-
թիւն Ունայնութեանց, Ամբողջն ալ է Ունայ-
նութիւն»:

Աղեքսանդր Տումա՞ն մէծ վի-
պասանը իր «Մօնթէ Քրիսթոյ» գործին մէջ
կ'ըսէ. «Ո՞վ Ունայնութիւն՝ կին է անունդ»:
Մէծ հոգիով, մէծ սրտով ու մէծ գաղափար-
ներով ներշնչուող մէծ վիպասանն իսկ կ'ար-
տայայտէ միտք մը, որ շատ անգամ զար-
մանք կը թուփ աշխարհի զարգացման ազ-
դակները թուող պատմաբանին, նկատելով
որ կինն է աղբիւրը աշխարհի քաղաքակըր-
թութեան, Բայց չմոռնանք ըսելու նաեւ թէ
կինն է պատճառը Տիեզերքի խորտակման:

Կնոջ մը ի՞նչ և ո՞վ ըլլալը լաւ հասկնալու
համար պէտք է սուր ոլաքի մը նման թա-
փանցել իր սրտի խորը ու քննել իր սիրոյ աս-
տիճանն ու որակը:

Եթէ օրիորդի մը հարցունես թէ արգեօք
ի՞նչ ստորին փառամոլութեամբ մը համար-
ձակեցաք այս ինչ տղան խարել իր սիրոյ
քայլերուն մէջ քու անուշ բայց կեղծ վար-
մունքով՝ վարկարեկելով տղուն սիրած
նախնական պաշտելի էակը: Նէ շատ լըջու-
թեամբ քեզ պիտի ըսէ թէ ինքը չէ ունեցած

ոեւէ դաղափար կամ այլ համակրութիւն
այլպիսի ստորին գեր մը խաղալու, ու եթէ
եղած է բան մը, որ վնասած է տղուն փափի-
կութիւնը, բայց այդ ալ աղջկան կամքէն
անկախ պատճառներով, որը ինքն ալ չդի-
տեր: Բայց ի՞նչ է այդ կամքէն անկախ պատ-
ճառը հրապարակ գնող մեքենան: Ոչ մէկ
բան, ո՛չ ոէրը, ոչ անկեղծութիւնը եւ ոչ ալ
անգիտակցութիւնն է, այլ ամէն բանի յաղ-
թող սնակառութիւնը, որը կ'արեցնէ սի-
րահար մը նախանձի ըմպելիքով ու ենթա-
կան կը դառնայ այնչափ խմաստակ ու ան-
խորհուրդ որչափ հարսանեաց գինեմոլներ
իրենց թերի ու աննկարագիր արտայայտու-
մով:

Այս ինքնին արդէն անվերապահելի ի-
րողութիւն մըն է, որ սնակառութեամբ ար-
բեցող աղջիկ մը իսկ կը խորհի թէ ինքն այդ
իր ունայն շարժուձեւերուն մէջ շատ ճշմա-
րիտ է գտնուած իրեն մօտեցող տղուն անթիծ
սրտին:

Սնակառ էակներ, շատ անգամ կը ջա-
նան իրենք զիրենք անարատ կոյսեր ցոյց տալ
սիրոյ արտայայտման մէջ՝ նման գառնուկի
մը խոնարհութեամբ, բայց իրենց ներսը ուր
ատելութեան անշէջ խարոյկը բորբոքած է

արդէն ու կը վառի, այրելու նաեւ իր գիմա-
ցինին փայլուն նկարագիրը, ու սիրուն վար-
մունքը հանդէալ իր ընկերակցին եւ դասա-
կարգի անդամներուն:

Ֆիլախինկ—Fielding—ցոյց տալու համար
թէ սնակառութիւնը ի՞նչ կեղեւով եւ մոր-
թով ինքզինք ցոյց կուտայ աշխարհի սիրա-
հարներուն ու բանաստեղծներուն, հետեւեալ
բառերով կը պարզէ անոր մութ հոգեբանու-
թիւնը.—

«Ո՛վ Սնակառութիւն՝ ո՛րչափ պղտիկ է
քու ոյժին ճանաչումը, կամ քու գործունէու-
թեան դատումը: Ի՞նչպէս անպարկեցորէն
կը խարես մարդ գեղարուեստը տարբեր քո-
ղարկութիւններու ներքե, —երբեմն կը հագ-
նիս գիմակը ողորմութեան, երբեմն ալ վե-
հանձնութեան: Բայց, զուն իսկ չունիս ար-
ժանիքը գործածելու այն չքեղ զարդերը, ո-
րոնք յատուկ են միայն հերոսական առաքի-
նութեանց»:

Փառապահնծ մէկը ամէն չարիք կը գոր-
ծէ: Երբեմն Աստուած կը նկատէ ինքզինք իր
մահկանացու գոյութեամբ, երբեմն աղքատ
Ղազարոս, երբեմն ստեղծագործող ու եր-
բեմն ալ ստեղծագործող:

Աստուած իմ, արդեօք դժբաղդութիւն

ունեցա՞ծ ես հանդիպելու կնոջ մը, որ ոտքերուդ առջեւ ծնկաչոք կոկորդիլոսի արցունքներ կը թափէ սրտիդ փրփրուն ալիքները սասանեցնելու: Ու գուն միամտաբար հաւատք կընծայես այդ ողբերգական տեսաբանին խոսանալով ա՛յն, ինչ որ կը պահանջէ քեզմէ: Բայց մէկ վայրկեան յետոյ համարձակութիւն ունեցիր երեսդ գարձնելու այդ տեսաբանէն, ու գանկիդ ետեւի աչքերովը լաւ մը դիտէ միեւնոյն կնոջ դիրքը ու կեցուածքը, որ պարզ գերիդ էր զարձած նախքան խոսառւմիդ տիրանալու ու խոսառւմդ առնելէն յետոյ փոխան աղի արցունքի այլ լեղի մաղձն է, որ կը թափէ քու առաքինութեան վրայ:

Այս խաբուսիկ դիրքով հրապարակ եկող կին մը նոյն խակ կարող է ըլլալ մայր զաւակաց, կամ տանտիկին ընտանեաց, բայց կաթ հոգի մայր մը չէ կարող նկատուիլ իր երեսյթով մշտական ուխտեալ ու զոհող մարդկային էակ մը՝ յանդուգն խնամելով իր զաւակը դիշեր թէ ցերեկ, եթէ զաւակը խորունկ հիւանդութեան ձիրաններուն յափշտակումով տանջուի ու ճուայ:

Մայր մը այս բոլորը յանձն կառնէ ընելու եւ հաւանական է դեռ աւելին սպասել իր

քաղցրութենէն, բայց այդ ամբողջ զոհողութիւնը չէ կարող կշուուիլ արդար զոհողութեան նժարով, որովհետեւ խորատես աչք մը կը նշմարէ հոն նաեւ մօրը միակ փառասիթութեան յայտնութիւնը, որ իր փափկանը կատ արտայայտումով կը ջանայ ինքզինք վաւերացնել որպէս աւելի զօրաւոր բաղձանք մը կաթհողի մօրը սրտին մէջ՝ քան մօրը ջանքը իր հիւանդ զաւկի չորհքին հանդէպ:

Անշուշտ, այս ըսելով չի նշանակեր մոռնալ մօր մը անկեզծ սիրոյ արթէքը, ու չի բանաստեղծել անոր մայրական առաքինի զգացումներուն չունչով, քան համայն մարդկութիւնն որդիք է հարազատ մօր մը, ու երանեալ երախտապարտը անոր տուած մեղքանուշ կաթին: Աշուղը իր թրթուուն թելերով կը ձայնարկէ մայրական սիրանուշութիւնը, բանաստեղծը իր սրտի խորունութեամբ, ու վիպասանը մտքի տիեզերական անհունութեամբ: Ամէն ինչ որ կայ ու կ'ապրի անխօն՝ բայց կենդանի վկաներ են նկատելու մայրութիւնը որպէս հոգեկան սրբութիւն մը համայն աշխարհը լուսաւորող: Ոչ մէկ ոյժ, եւ ոչ մէկ բարբառ կարող է խորտակել զայն իր աստուածային բարձրութենէն նիւթապաշտ խորհուրդներով ու փառասիրական շինիչ ի-

տէալներով։ որովհետեւ ան այնչափ հեռու
ու բարձր է, որ մարդկային արուեստական
կարողութիւնը միշտ զուրկ է եղած իր հնա-
դարեան պատմութեամբ ու ներկայ հնարք-
ներով՝ շինելու աւելի բարձր աշտարակ մը
մայրական սիրոյ համար, զորը արդէն շա-
տոնց շինուած ու պատրաստուած է բնու-
թեան հրաշալիքներու ստեղծագործիչն
ձեռքով։

Այն բոպէին երբ մարդկային տուաջի մա-
նուկը մայրական ծնունդով քաշեց իր կեան-
քի աստղին շունչը, անկից ի վեր արդէն մայ-
րական սէրը աստղերէն ալ աւելի բարձր ու
երկնքի լուսապակէն ալ աւելի փառաւոր
կամար մը կապեց հոտաւետ ծաղիկներով,
որոնց անուշ բուրումը կը զովացնէ մեր սիր-
ուը ու կ'երջանկացնէ մեր հոգին։

Մայրական սէրը մեր կուրծքին տակ
թառեց ցաւի ու երկունքի նուիրապործումէն
երբ մենք չնչով կեանք մը ունեցանք այս աշ-
խարհի վրայ, ու ան զեռ մեզ հետ կը քալէ
մեր ամբողջ օրերուն, տառապանք թէ եր-
ջանկութիւն, խրախճանք թէ ողբերգութիւն,
ամբողջն ալ միասնաբար կը խոնարհին մայ-
րական սիրոյ լուսազարդ տաճարին առջեւ։
Առանց անոր ներկայութեան կը մեռնի ամէն

մէկ բանի սէրը ու միայն ատելութիւնն ու
նախանձը կը դառնան Տիեզերքը զեկավարող
ուժերը։ Ոչ մէկ մէկը, եւ ոչ ալ ունէ ապե-
րախառութիւն կարող է խլել զայն մեղնէ,
մինչիսկ եթէ դահիճով պատրաստուած կար-
միր մահիճը մեր յաւիտենական գերեզմանը
լինի։

Երբ լեզու մը կը փորձէ խօսիլ մաքուր
տիպարով մօր մը մասին, այդ լեզուն ծնրա-
դըրած՝ պազատանքով մը կը կանչէ իր անձ-
նական մօրը ուրուականին յայտնութեան։
Եթէ նէ մեռած է՝ իր զաւկին պատկերացու-
մը կ'ըլլայ այնպէս ինչպէս որ իր մայրը առլ-
րած է անցեալին մէջ։ Իսկ եթէ նէ զեռ կ'ապ-
րի՝ ինչպէս կիսարուրակ լուսինը կապու-
տակ երկնքին մէջ, ան կը պատկերացնէ իր
մայրը այնպէս՝ ինչպէս որ արդէն է։

Անմայր որբուկ մը իսկ կ'աճի ու կը
բարձրանայ առանց իր մօր վերջին տաքուկ
համբոյրը առած, բայց անոր սրտին թրթը-
ուուն թելերը զեռ կարօտը կզգան մայրական
փափուկ ձեռքին չօշավման՝ քանզի մայրը
անմռուանալի է իր մահէն ալ յետոյ։ Հաւա-
նական է մօր սէրը ըլլայ կոյը երկու աչքերէ՝
ինչպէս է ճշմարիտ սէրը, որն է ամենէն խո-
րունկը, բայց իր կուրութեամբ այնքան Սր-

ու բանաստեղծական է, որուն միակ եւ պաշտելի վկան եղաւ կոյր Հովելը, կոյր՝ այո, բայց իր կուրութեամբ այնչափ ճշմարիտ ու խորունկ տեսնող մըն էր, որ Վիրգիլիոսէն ալ բարձր նկատուեցաւ բանաստեղծներուն աշխարհին մէջ, ու դեռ կ'ապրի իր բարձրութեամբ Շէյքփիրի ողբերգական «Թօմիօ ու Ժուլիէյթ»ի սիրաբանական պարտէզին մէջ աստղագուրկ մութերկնքին տակ:

Բայց թողէք, որ քիչ մը նետենք մենք զմեզ երեւակայութեան գիրկը եւ տեսնենք մութ ու խաւար գիշերը ծաղկազարդ պարտիզին մէջ, ուր ամէն ինչ լուռ ու մունչ կը գիտեն երկու սիրահարներու առանձնութիւնը մթութեան մէկ գաղտնի անկիւնը, որոնք մէկզմէկու գիրկը աստուածային սիրաբանութեամբ կը յօրինեն իրենց համբոյրներու տաճարը, ու երբ անոնք կը պատրաստուին տալու իրենց վերջին երգումը լուսնի վրայօք յաւերժ սիրելու, բայց սեւ ու խիտ ամպերը կուգան կը ծածկեն լուսնի փայլը ու տեսքը, այն ժամանակ այս երկու աներդուեալ սիրահարները կը գառնան մէյ-մէկ շանթահարուած սրտերու արտայալիչներ, ու դժբաղդութեանց եւ կիյնան անթառամ ամէն մէկը մէկ կողմ: Աէրը՝ որ այն-

չափ պաշտելի էր որչափ լոյսը աչքին, բայց հիմայ կը կորսնցնէ իր քաղցրութիւնը առանց լուսնի վկայութեան:

Սէր, սիրահարներու սրտին անդունդը՝ պաղ շիրիմ մըն է խաւարին գիրկը առանց լուսնի փայլունութեան: Ու այսպէս ալ մայրական սէրը որչափ խորունկ ու հեռատես, որչափ սիրուն ու պաշտելի ըլլայ, բայց երբ Սնափառութեան պատիկ սաղմը կոկսի աճիւ հոն՝ ու աստիճանաբար խոչորնալ, այլ եւս ոչ մայրական սէրը կը մնայ որպէս մայրական անկեղծ սէր դափնեպսակին տակ, եւ ոչ ալ առաքինութիւնը՝ առաքինութիւն, ոյլ այս ամբողջը միայն անգիտակից դիմակահանդէսներ կը գառնան ակներեւ անշահախընդբութիւններու:

Չկայ ոեւէ շանթիչ ու հրահրիչ թշնամի մը ոեւէ մէկուն սրտին խորը քան այս ունայնամուլ փառասիրութիւնը: Ես գիտեմ կին մը որ ճշմարիտ պատկերն է այս խնդրոյ հայելիին: Անոր ամբողջ բաղձանքն է ըլլալ երիտասարդ եւ դիւթիչ արուեստական գեղեցկութեամբ, իշխել մարզոց զմայլելի քայլերգին ու պաշտուիլ անոնցմէ իր պապզուն զարդերի տեսքով: Նէ ամէն մէկ տեսակ մեղքի բովերէ անցած, հակառակ առողջաբանական

վայելչութիւններուն, բայց ի վերջոյ այսօր
կը թառամի կեղծ ու անհոտ ծաղիկի մը նը-
ման լքուած իր անբարոյ իտէալներու և ձրդ-
տումներու ոլաքէն: Եւ՝ այս կախարդ կնոջ
լքուող գերեզմանին խորքէն անդամ անափա-
ռութիւնը իր մեռած ու մինչ իսկ փճացած
կմախքէն վեր կը ցատկի ըսելու, որ իր տի-
րող անկումը եղած է նոյն իր յանցանքին ան-
ներելի պատիժով:

Պատմական միապետներ ու բոնակալ-
ներ յաճախ կորսնցուցած են իրենց կենսունա-
կութիւնը փառապանծ լինելուն համար, եւ
դեռ անոնք իրենց անկման հաւանական է հա-
ւատք ընծայեն, բայց ոչ իրենց սնափառու-
թեան, որովհետեւ մարմնական անկումը
շատ երեւելի բնոյթ մը կառնէ զինքը զննողին
աչքերուն, բայց սնափառութիւնը այնչափ
խորունկ ու թաքուն է, որ մարդոց աչքին չե-
րեւիր, այլ սէրը գիտցող սրտերու միայն,
ու ան ալ թուքի ու մրուքի սաւանին տակէն
միայն կարող է նշմարուիլ իր սեւութեան
մէջ:

Շատ անդամներ ըսուած է յիմարաբար
թէ փառասիրութիւնը շատ մօտ է սիրոյ զբա-
ցումներուն: Բայց ես ալ պիտի ըսեմ, որ
սնափառութեան եւ կամ նախանձին աշուղը

այնչափ հեռու կ'ածէ իր աղտոտ տաւիլը
մաքուր սիրոյ որբութենէն, որչափ պաղ գե-
րեզմանն հեռու է կենաց աննկարագրելի եր-
ջանկութենէն:

Շատեր կը խօսին ու կը ճառեն ունայնա-
մոլութեան ու նախանձին վրայօք, նկատե-
լով զանոնք բղխող հեղուկը սիրոյ աղբիւ-
րէն: Բայց կայ ճշմարտութիւն մը՝ որուն
էականութիւնը ցոյց կուտայ մեղ թէ այդ
անուանեալ նախանձը ու ունայնամոլութիւ-
նը չեն կարող հրապարակ գալ սիրոյ ակէն
քանի ծնողքը չի փորձէ խեղդել իր զաւակը
զոր անպատմելիօրէն սիրուած էր, ու այն
ատեն զաւակը չպիտի հանգստանայ նախկին
իր ծնողքը թունաւորելէ այդ սեւ արարքին
համար, որովհետեւ օձ մը թոյն կարտադրէ
ու մեղուն ալ մեղը:

Կան շատեր կեանքի ամէն մէկ խաւերու
մէջ, որոնք կը տառապին որպէս մեղաւոր դա-
տապարտեալներ իրենց փառամոլութեան
աղտոտ շունչէն: Բայց՝ եթէ անոնք գիտցած
ըլլային թէ ինչպէս հազարաւորներ եւս կը
տառապին իրենց նմանեալ հանցանքէն, թե-
րեւս կարելի ըլլար իրենց համար գտնել քիչ
մը միիթարութիւն ու խրախուսանք, բայց
այս ալ կասկածելի է չնորհիւ դարձեալ նա-
խանձի աղղեցութենէն:

Անկեղծ ու մաքուր սէրը աշխարհի չըք-
նալ քաղաքն է եւ միակ ապրեցնող շունչը
մարդ էակը բարձրացնելու երկնային թա-
դաւորական երջանկութեան։ Այսպէս սէր մը
պաշտելի փառքն է մաքուր հրճուանքի ու
մաքուր հաճոյքի, մաքուր գոհացման ու մա-
քուր հանճարին։ Երբ սիրող սիրու մը իր
երկնային կաղմուածքով ու հողային շաղա-
խով երկնային փառքին ու թագաւորութեան
տիրացած է իր սիրաբանական զգացումնե-
րով, միւս ամբողջ երջանկութիւնները, ո-
րոնք յատուկ են շատ հասարակ մարդոց, կր-
ցնդին ունայնութեան մէջ։ Միւս ամբողջ
հաճոյքները այլ ևս երկրորդական կը նկատ-
ուին ու ամէն մէկ էակ որ զգացած է անա-
րատ սիրոյ տաքութիւնը իր սրտի ջերմու-
թեամբ, ան նմանապէս կը գիտնայ ու կը
տեսնէ այն՝ ինչոր սնափառութեամբ է հըր-
ճուած, բարձր տեղերու է հասած, բայց կըզ-
գայ նաեւ թէ ո՛չ մէկ խրախճանք ու փառք
կարող է դպչիլ ու գերազանցել սիրոյ խրախ-
ճանքի երանութիւնը երկու գերազաս սիրա-
կաններու միջեւ։

Իսկական սրտէ մը բղխած մաքուր սէրը
աշխարհային զմայլումն է ու երկնային հա-
շակը երկրի վրայ, եւ այս իսկ պատճառաւ

շատ քիչ անդամ մարդ էակը կը թոյլատրուի
իր կեանքի պայքարին մէջ յարատեւել եր-
ջանկութիւն մը երկար ժամանակի մը համար
ու չմտածել բնաւ ուրիշ այլ եւ այլ թաքուն
բաներու մասին, որոնք երկունք ու վիշտ կը
պատճառեն սիրող խորունկ սիրուերուն։ Մա-
քուր սէրը կնոջ ու էրկան, տղուն եւ աղջկան
միջեւ հոգեկան դափնեպսակ մըն է ոչ միայն
մարմնոյն ու մաքին, այլ նաեւ երրորդու-
թիւն մը, որուն մէջ հաւասար ծուլում մը
կայ մարմնական, մտային ու հոգեկան ներ-
շընչումներուն։ Բայց շատ քիչեր, դժբաղ-
դաբար, կը գիտնան անոր ինչ ըլլալը եւ մինչ
իսկչեն մօտենար հասկնալու իր սուրբ պաշ-
տամունքը։

Կայ զգացող մեծամասնութիւն մը, որ
գիտնայ թէ զգացումը բաղկացած է Փիզի-
քական վեհութեամբ առաւել փափկութիւ-
նով մը ծլած մայրական բնազդով կնոջ կո-
ղսսկըն։ Հոգեկան զգացումը շատ քիչ բա-
ժին կատնէ այս խնդրոյն նկատմամբ երբ
բնական հոսանքը յուղման կը գառնայ եւ
ամբողջ սէրը կը կորսուի ցնդելով օդին մէջ
ու հեռուսիրող սրտէն։

Չկայ սէրը պաշտող անբիծ զանդուած
մը համայն աշխարհի փառքը լուսաւորելու,

որովհետեւ անմաքրակրօն եսամոլութիւնը
ու հաւատքի անհաւասարակշուռութիւնը կը
խորապես սիրոյ արտադրիչ ձուլարանը:
Ուրեմն ի՞նչ է սէրը.—Սէրը Ած. ային հրաշք
մըն է մարմնական հողի վրայ ու յաւիտենա-
կանութեան գիրկը, բազկացած, ամէն բանէ
առաջ, խրախճանքով ու զգացումով, յետոյ
մտքով եւ ի վերջոյ հոգիով։ Ան կայ ու կապ-
րի այն ժամանակ՝ երբ երրորդութիւնն իր
հաւասարակշուռութիւնը կը պահէ իր արդար
կշիռքին վրայ ու այս երեքի սրբազն ընկե-
րակցութենէն եւ ոչ մէկը միւսին առանցքին
վրայ կը գառնայ:

Այս սիրոյ լրացուցիչ երրորդութենէն
մէկ բաժինը յաճախ չպահելով իր հաւասա-
րակշուռութիւնը, միշտ թառամած կամ շան-
թահար եւ կամ բացակայ սիրոյ անկեղծ ար-
տայայտման ժամանակ, որը պատճառ կը
դառնայ մեղ ցաւալիօրէն շատ քիչ անդամ-
ներ ունենալ սէր մը մաքուր սրտով պարարտ
հողի վրայ ուր բնութիւնն իսկ իր գեղեցկու-
թեամբ կը խայտայ, եւ մարդկութիւնն ալ
իր արուեստական հրաշքներու զմայլումով
զանոնք վայլել կը ջանայ սիրոյ թանգ զգա-
ցումներով և պաշտելի խորունկ երազներով։
Սէր կայ երկու սիրահար էակներու մէջ,

ինչպէս, «Ռօմիօ եւ Ժուլիէյթ»—«Ապէլարտ
եւ Հէլուած»՝ կայ սէր ու սիրաբանութիւն
կեանքի ամէն մէկ խաւի մէջ, որը հոչակա-
ւոր վիլիսովիաներու կողմանէ կանուանուի
կենաց սէր։ Այս վերջինը այնչափ խոր ար-
մատացած է, որ երրեմնի ծայրայեղութեան
հովերով կը տարուի։ Մարդ իւր բոլոր ինչքն
ու ստացուածքը կը զոհէ իր կենաց համար,
որովհետեւ կեանքը անդառնալի շունչ մըն է,
իսկ խօսքը կարելի է վերադարձուիլ կորուս-
տէն վերջ։ Կան անմիտ անձինք, որ անձնա-
սիրական զգացումով շարունակական ա՛հ ու
դողի եւ կասկածի մէջ են իրենց կեանքի
քայլերգը ապահովման, ու այս աններելի
ծայրայեղութեամբ երեւակայական վտանգ-
ներ կը հարուցանեն իրենց անձին ու կը դառ-
նան մելամաղձու եւ ապերջանիկ մարդկա-
յին ընկերութեան մէջ։

Անձնասէրին համար եսի եւ ոչ եսի մէջ
անդունդ մը կայ աներեւակայելի խորունու-
թեամբ, բայց բարեսիրտ մարդուն համար
այս աններելի տարբերութիւնը անհաւատա-
լի ու ծաղրելի կը թուի իր տեսողութեան ու
աղնիւ դատողութեան առջեւ։

Մարդիկ որչափ ատեն իրենց եսը վեր
բռնեն ամէն բանէ ու այնչափ եւ աւելի առի-

թը պիտի ունենան ատել զիրար, ու նոյն իսկ
պիտի աշխատին անխղճօրէն գործել անդար-
մանելի չարիք մէկզմէկու հանդէպ: Բայց ի
հակառակ որչափ անոնք ջանան բարիք ընել
մէկզբէկու ու այնչափ և աւելին պիտի սկսին
սիրել անկեղծ մարդասիրական վարժունքով
կամայ կամ ակամայ:

Ուրիշ մը սիրել, աշխատիլ անոր օգտին
համար վորսան չարեաց, այս՝ մէկու մը յա-
րելու ամենալաւ միջոցն է: Եթէ կուզես սիր-
ուիլ ու բարձր յարդանքի արժանանալ նախ
պէտք է սիրել գիտնաս ու յարդել սորվիս:
—«Մենք զԱստուած սիրեմք զինախ նա զմեղ
սիրեց»: Եթէ կը բարձաս շահիլ համակրու-
թիւնը ցուրտ ու անտարբեր զաւակի մը եւ
կամ կուզես որ անոր նայուածքը միշտ քեզ
դիւթիչ դառնայ խորհրդաւոր արտայայ-
տումներով, աշխատիր նախ եւ առաջ կրկ-
նապատկել իր սէրը, արթնցուր անոր քնա-
ցած բարի զգացումները ու այն ատեն է, որ
տիրացած կըլլաս քու բաղձացած նպատա-
կին: Որչափ շատ տաքցնելու ըլլաս այսպիսի
զաւակ մը իր սիրոյ զգացումներուն մէջ՝
այնչափ եւ աւելի յոյս կայ, որ ան քեզ պիտի
յարդէ ու պատուէ, մինչեւ իսկ եթէ ծերու-
թեանդ վայրկեաններուն մէջ ալ գտնուելու
ըլլաս:

Եթէ վափաք ունիս քեզնէ բարձրին խոր
համակրութիւնը շահիլ, քեզ կը մնայ նախ
համակրիլ անոր տեսութիւններուն բարեկամ
մը շահելու, ու այս ընելու միակ միջոցն ու
կերպն է կոտրել քու անթեքելի եսապաշտու-
թեան սեւ կիմը որպէս զի համակրութեան
սէրը չի թունաւորուի ու քեզ վորձանք դառ-
նայ: Մեծ ու առաւել գժբաղդութիւն մըն է
մէկու մը համար երբ ան իր կեանքի ընթաց-
քին՝ միշտ զուրկ է եղած ազնիւ բարեկամնե-
րու ընկերակցութենէն, որը առաքինի բնու-
թեան նշան չէ: Մարդ մը իր բարեկեցիկ բնա-
ւորութեամբ եթէ ապրելու ըլլայ կենդանի
ու նոյն իսկ անկենդան առարկաններու հետ,
ան անտարակոյս ջերմ սիրահար մը կը դառ-
նայ տեսնելու իր ընկերակիցներուն ներկա-
յութիւնը ամէն մէկ վայրկեանի փոփոխ-
ման: Ան կուզէ խօսիլ անոնց հետ մինչ իսկ
եթէ անոնցմէ պատասխան ալ չառնելու ըլ-
լայ իր հարցումներուն ու խօսակցութեան:

Պ. Դրէնիք իր բանտի առանձնութեան
մէջ մամուկ մը ընտանեցուց, որպէս զի չորս
պաղ ու մութ պատերուն միջեւ անվախ ու
համարձակ պտտէք: Լօգէն կոմսն ալ մութ
բանտին մէջ միեւնոյն օրինակին հետեւեցաւ
բանտին մէջ միեւնոյն օրինակին հետեւեցաւ

ցուց մամուկը, որը մեծ ցաւ պատճառեց թիապարտ կոմսին: Պատմութիւնը կըսէ Լօգէն այս գէպքին վրայ իր զաւակին մահուան չափ ցաւ զգաց: Ու այսպէս բանաստեղծ մը չէ կարող բանաստեղծել քանի չգտնէ մէկը, որով կարող ըլլայ իր զգացումները արտայայտել: Դիւանագէտ թէ բանաստեղծ, ուսուցիչ թէ արուեստագէտ միշտ պէտքը կըգդան ենթակայի մը ընկերակցութեան իրենց տաղանդն ու հանձարը իրենց յատուկ ու պատշաճ տեղը զործածելու համար:

Առանց բարեկամին եւ ընկերոջ կապակցութեան առանձին մնալը անբնական ու անհաճոյ է: Ու եթէ կուզես յաջողիլ այդ մազնիսական գերին մէջ պէտք է քեզ ըսել դարձեալ ջանայ մեոցնել քու եսապաշտութիւնը՝ մի այլ խօսքով՝ սնափառութիւնը: Զին մինակ մնացած ժամանակ չարածիր, քակուիլ փախչելով ընկերներուն քով երթալ կուզէ: Կենդանին որ շատ վար՝ մտային թէ տրամաբանական աստիճանին կը պատկանի, ան իսկ կը սիրէ ընկերակցութիւնը ու կը յաջողի ալ իր ջանքերուն մէջ, որովհետեւ չունի այն կծու անձնասիրութիւնը ինչ որ մարդիկ ունին, այլ փոխան անձնասիրութեան ան իր մէջ ունի խոնարհ համակրութիւն մը իր նըմանին ու իր խումբին:

90

Մարդիկ գրեթէ միշտ անմիաբան և անհամերաշխ եղած են իրենց նմանին ու իրենց խումբին որպէս արդիւնք ու պատճառ միայն իրենց դարշելի սնափառութեան:

Յենուելով մեծ փիլիսոփաներու ասացուածքներուն ու գիտութեան բարձր հրաշքներուն՝ բնական կեանքին մէջ՝ ինչպէս Արիստուէլի ըսածին համեմատ՝ մարդ իրնէ ընկերական է եթէ քիչ մը թեթեւցնէ իր եսամոլութիւնը: Եսամոլութիւն ու ընկերակցութիւն մարդկային կենախնառիքին հակարեւուներն են, ինչպէս երկրագունդիս հիւսիս եւ հարաւային բեւեսները: Եսամոլութիւնը մարդուս նկարագիրը գէպի մութ ու խորխորուն անգունդները կը քաշէ, իսկ ընկերակցութիւնը զայն կը բարձրացնէ լուսնի ու աստղերու փայլունութեան մակարդակը վայելելու:

Քսաներորդ գարուայ կեանքը մեզ համար մեծ ուսուցիչ մըն է ընկերային վարդապետութեան սկզբունքներուն տարածման: Եւ ամէն մէկ ապրող էակ պէտք է ուսանի այս վարդապետութեան ուսուցումը ու հետեւի անոր տուած պատուերներուն ինչպէս իսրայէլի ժողովուրդը հաւատալով Սինա Լեռան մէջ ժողովուրդը հաւատալով Սինա Լեռան դրուած Տասնաբանեայ Պատուիրանքին ու

յետեւեց անոր ցուցադրած որբազան ոյժին
միասին ու ընկերակցաբար:

Կենդանիներու մէջ, ինչպէս ըսինք, ըն-
կերակցութիւնը մէծ դեր կը խաղայ, ուր
իւրաքանչիւրը հանրութեան բարեաց կ'աշ-
խատի: Զոր օրինակ, քարայծերը (chamois)
իրենց ճարակած պահուն պահապան կը գը-
նեն վտանգն իմացնելու: Թուչունները արդէն
ունին իրենց երամակը, մըջիւնները եւ մե-
զունները բնականաբար ընտանիք ու քաղաք
մը կը կազմեն՝ երբէք առանձին չեն թոչիր
կամ պտակիր եւ կամ գործի լծուիր, որովհե-
տեւ անոնք ալ զգացած են՝ կենդանի փորձա-
ռութիւններով, որ միութիւնը ոյժ է ու բա-
ժանումը խորասկում գործի յաջողութեան
համար:

Մ. Սփէնսը, բնաշրջման ծայրայեղ հա-
ւատացողը, ամէն ինչ բնութենէն սպասելով
կը հաւատայ թէ մարդկութիւնը իր Փիղի-
քական տկարութենէն եւ բարոյական ցաւե-
րէն ազատ կըլլայ այն ժամանակ՝ երբ մարդ-
կային սնափառութիւնը, մարդախոչոչ պա-
տերազմը, աղքատանցը—որը բացարձակ
արդիւնք է պատերազմներու գործած աւե-
րին—, բանտը, արդիւնք չարիքի ու գողու-
թեան եւ պատճառ դարձեալ սնափառական

զգաստութեանց—, կաշառքը եւ այս նման
շատ մը արգահատելի կառուցուածքներ կը
վերցուին, թողելով որ ախտ ունեցողը մեռ-
նի չկարակելու ուրիշ մը, ու չարը բնակա-
նաբար պատժուի:

Մէծ միտքը մէծ արգիւնք կունենայ եթէ
պաշտուի ու ի գործ գրուի իրական աշխար-
հի մէջ: Հաւատքի սրբազան պաշտամունք
կըլլան այն ամէն գործուած հրաշքները, ո-
րոնք բացարձակ զուրկ են սնափառական գե-
նով ներշնչումներէ, որովհետեւ սնափառ մը
իր ունայնամոլութեան խլացուցիչ աղմուկն
օրն ի բուն ականջին է, թմբեցուցած ենթա-
կային լողութեան ներքին գործարանը, որ
ականջին գալած հնչիւն ձայնը կը լոէ բայց
առանց լսելու:

Աղօրեալանն իր ջաղացքին ձայնը կը լոէ,
բայց չզգար, քարը կեցածին պէս տարբե-
րութիւն մը կզգայ, եթէ քնած է կ'արթննայ:
Բոել է սնափառութեան ձայնի զղբումը
այնքան աղմկալից է, որ քու գործած, քնա-
ցած ու մտածած պարագային իսկ քեզ անըղ-
դացողութեան կը տանի ու դուն կը մոռնաս
այլ եւս զուն քեզ ուրիշի մը գոյութեան առ-
ջել՝ բացարձակ խուլ ու համը մը դառնալով:
Հոս քու այդ պաշտելի եսը այնչափ խորունկ

կ'երթայ, որ նոյն իսկ ինքն իր գոյութեամբը
կը մոռնայ ուրիշ շատ մը եսերու գոյութիւնը
տեսնելու: Բայց ոչ մենք և ոչ ալ մէկը կը փոր
ձէ դաւանիլ եսի մը հակառակ վարդապետու-
թիւնը որովհետեւ մենք ալ ունինք մեր անձ-
նական եսը, ճշմարիտ սէրը նախ եսէն կոկոի,
բայց անկեղծ ու առաջինի եսը բնաւ բերան
չառներ իմ կամ քու ստացական դերանուննե-
րուն եզակին, այլ մերը կամ ձերը: Այսպէս
կը հաւատան մեծ մարդկիկ ու լայն հոգերան-
ներ, ինչպէս՝ Քանթ, Մէն տը Պիրան, Պրա-
ւունի, Ժուֆրա, Սփէնուրը եւ Հէրապար:

Բան մը որ քու առօրեայ կեանքին մէջ
յաճախ կը հանդիպիս, երբ կը տեսնես որ մէ-
կը միշտ եսով կը խօսի իր դիմացինին, ընկե-
րոջդ ականջին կամաց մը կը փսփսաս թէ
այս մարդը որչա՛փ եսասէր, փառամոլ մարդ
է, որ առանց իր եսին գոյութեան չի ճանչ-
նար ուրիշ ուեէ ես եւ կամ գործ: Այդ կեղ-
ծաւոր եսին անուշութիւնը այնչափ շատ է որ
ուսողը չի կշտանար, իսկ լեղիութիւնն ալ
այնքան է որ ուսողը չի կլեր այլ միշտ կը
թքնէ: Բայց եթէ ուն կը բաղձաս անուշ ե-
րեւնալ քու զգացումներուն մէջ ու սրտիդ
արտայատումը դիւթիչ ըլլայ քեզ լսողնե-
րուն՝ կեր եսին լեղիութենէն ու թքցիր, եւ

վստահ գիտցած ըլլաս որ կերածդ շատ սնըն-
դալից բան մըն է ու օգտակար մարմնոյդ ու
հոգիիդ գորացման:

Անհատ մը իր սնափառ բնութեան համե-
մատ հեռու կը քաշուի ընտանեկան սիրուն
կեանքին, ու կը դառնայ ժողովրդական փո-
ղեր վատնող, խոռովութիւններուն մէջ, ինտրիգա-
ներ վարող, փառքի պատուանշաններուն հե-
տեւող, մոլեսանդ, ժամանակակից գիտու-
թենէն ու ճշմարառութիւնից միշտ յետ մնա-
ցող գարշելի հրէշ մը՝ ունենալով իր մէջ գա-
զանային վարակուած բնագդը:

Կան տգէտ, բայց կան նաեւ քաղաքա-
կըրթուած սնափառներ, ու դժբաղդաբար
մէկը միւսից վտանգաւոր: Մինչեւ անգամ
կարելի է ըսել, որ քանի սնափառութեան ո-
գի ունեցող զասակարգը լուսաւորուի ու ըն-
դարձակէ իր ճնշիչ մթնոլորտը, ան ալ աւե-
լի վտանգաւոր կը դառնայ ժողովուրդին ա-
զատ անհատական ու ազգային զարդացման:

Դարերէ ի վեր մէր կարող պատմաբան-
ները ու հոչակաւոր բանաստեղծները խօսած
ու ճառած իրենց ազնիւ լեղուին անուշու-
թեամբ ու ազգային ներշնչումով թէ այս
սնափառութեան թունալից դասակարգէն

ունինք մենք հայերս, հայ ազգին մէջ: Արդ-
եօք ի՞նչ է բնապատճառը, որ այսքան տա-
ռապանքի ու ստրկութեան դաժան բաժակէն
խմելէ յետոյ այսօր, որ ունինք միաբանու-
թեան բաց ասպարէղ մը մեր դործօն ուժե-
րուն առջե՝ փշրելու Մայր Հայաստանը շրդ-
թայող բռնակալութեան վիթխարի ժայռը
փողփողեցնելու համար մեր ազգային եռա-
դոյն դրօշը վասալանձ Մասիսին գագաթը,
ու դարձեալ ձեռք ձեռքի չենք տար ըսելու.
«Եղբայր ենք մենք»: Երբ մենք Ազգով Հայ
ենք ու Ցեղով Մարդ՝ մեր մէջ կայ ուրեմն
նմանողութեան տեսքը ու արտացօլացման
բարձր գաղափարը: Եթէ մեր նախահայրե-
րէն մինչեւ այսօր ու այսօրուայ պատմու-
թիւնը զիրար չօրինակէինք՝ ընկերութեան
սովորական միօրինակութիւն, լեզու, ազ-
գայնութիւն, ընտանիք չէին կազմուեր:

Շատեր, անհատ թէ գասակարդ, կու-
սակցութիւն թէ խմբակցութիւն հրապարա-
կաւ յաճախ յայտարարած են, որ իրենք մի-
ութեան ջերմ բաղձացողներ են, բայց թող
մեզ թոյլ տան անոնց ներքինը քննել՝ տեսնե-
լու թէ արդեօք այդ ձայնարկու յայտարա-
րութիւնը անկեղծ ու ձշմարիտ դղացման
արդիւ՞նք է, թէ դիմակաւոր խաբէրայու-

թիւն մը իրենք զիրենք արդար ձեւացնելու
պատմութեան տուփեներուն առջեւ:

Մինչեւ իսկ քարերն ու թուփերը կ'ար-
ձագանգեն թէ՝ չկայ միաբանութեան շրջա-
նակը Հայ Ազգին մէջ ու չպիտի ըլլայ ալ քա-
նի փառասէր գասակարգին հսկայական տի-
րապետումը կը զօրանայ սնափառութեան
աղոստ թոյնով: Երբ մենք հաճութիւն չենք
ունենար սիրել մէկզմէկ ու միաբանիլ մէկ
գաղափարի շուրջ՝ հապա ի՞նչպէս դեռ կ'ա-
կրնկալենք ուրիշէն, օտար ազգերէ, որ սի-
րեն մեզ ու գուրգուրան մեր թշուառ կացու-
թեան վրայ:

Հայերս սովորութիւն ունինք գանգատիլ
թէ՝ ո՛չ մէկ օտար ազգ մեզ կը սիրէ, ամենքը
մեզ կ'ատեն ու կ'արհամարհեն: Հապա ի՞նչ-
պէս կարող են ուրիշները մեզ սիրել՝ Երբ
մենք ինքզինքնիս կ'ատենք ու կ'արհամար-
հենք: Եթէ Հայութեան բաղձանքն է աղատ
շունչ մը քաշել վեց հարիւր տարուայ անտա-
նելի տառապանքէն յետոյ, նախ պէտք է սի-
րել աղատութիւնը, սիրել միութիւնը ու
պաշել հաւաքական բարձրութիւնը: Ուր
չկայ միութիւն՝ չկայ նաեւ ոյժ, չկայ սէր,
ու չկայ բաղձալի Անկախութիւն:

Կարելի՞ է արդեօք, որ հետեւանքը ծը-

նունդ առնէ առանց պատճառի, կարելի՞ է արդեօք, որ ջուրը վազէ առանց աղբիւրի ակէ մը գուրս գալու: Մինչ իսկ իրեռու պատճութիւնն անգամ կը վկայէ թէ՝ այս ամբողջն անկարելութիւն մըն է աղգային և կամ մարդկային զարգացման: Ի՞նչպէս ուրեմն՝ հայերս կարող ենք ակնկալել պանծալի յաղթանակ մը մեր արիւնուշտ թշնամիին վըրայ, երբ մենք մեզ կը յաղթենք մեր սնուտի եսամոլութիւններուն համար:

Այն է հարազատ որդին իր պանծալի աղդին՝ որը սիրահարն է դարձած իր պաշտելի հայրենիքին: Միրենք մեր մայրենի բարբառը, սիրենք մէկզմէկ՝ փոխան սիրելու մեր եսը առաւել չափով: Թաղենք սնափառութեան տենջը, որ միշտ պաշտօնի ու փառքի կը բաղձայ առանց շահաւոր գործի մը արդիւնքը վայելելու: Թաղենք չար նախանձը, լծուինք նուիրական գործին յառաջդիմութեան լծակին մեր ամբողջ սրտովն ու հոգիովը, ու այն ատեն է, որ պիտի տեսնենք մեր վերջին յաղթանակը:

Երբ հանրական, բայց աղգային մարմինները կրակ ու բոց կտրած կը խօսին ու կը ճառեն վայրկեանի աղգեցման տակ, երբ խոշոր շահերը վտանգի տակ են ու հուժկու կիր-

քերը արթնցած խորունկ քուներէն մէկզմէկ բղբանելու պատրաստ՝ այն ատեն ոչ մէկ բարոյասիրական զգացում ու մարդասիրական խորհուրդ կարող է արժէք ներկայացնել փրփրած բերանները պահ մը կեցնելու ու զայրոյթ ցայտող աչքերը զոցելու, որովհետեւ ճարտարակխօսնու պերճախօսը ի սպասութած իրենց տաղանդի ու իմացականութեան բոլոր ոյժերը յազեցնելու համար միայն կրքոտ իդաք, որը կուրօրէն կ'առաջնորդէ յաղթանակ տանող պերճախօսը դէպի սնափառութեան դժոխքը, ուր հայրենասիրութիւն ու մարդասիրութիւն, կրօնք ու հաւատք մէյմէկ վառելափայտի կտորներ դարձած կը բազմապատկեն ունայնութեան խարոյկէն բարձրացած բոցերը առանց լոյսի ու տաքութեան:

Մաքրութիւն, ոյժ ու թախանձանք մը իսկ ամբողջական յատկութիւններն են, որ դատապարտութեան սեւ կնիքը կը դնեն այն բեմախօս ու հուետոր պարագլխի ճակատին, որ բացարձակ գործիք մըն է դարձած սնափառութեան մահացուցիչ տենջին ու զգացման:

Շատ մը աղգային ու կրօնական խմբակցութիւններ հաւատք ընծայելով պերճախօ-

սի մը կարողութեան՝ գլխիկոր կը խաչակընքեն անոր արտայայտած բառերուն նորութիւնը լսելով, ու կը ճանչնան զայն որպէս միակ ու եղակի փրկարար ոյժը ազդ ու մարդկութիւն խաչող չարչարանքներուն վըտարման:

Բայց պերճախօսութիւնը իսկապէս չէ արդար արտայայտիչը ճշմարիտ գաղափարին: Ան կարող է յառաջ տանիլ իր ոսկեփայլ բառերուն բազմապատկիչ թիւը, կարող է փոխան մէկ ժամուայ այլ երկուքուկէս ժամ խօսիլ ու ճառել, բայց ի զուր որ այդ երկար խօսակցութիւնը հաւանական է արդիւնք մը ըլլայ շլացուցիչ կաշառքին եւ կամ այլ շատ մը փառապանծ դրդումներու:

Երբ ապրող աշխարհի մը կը տիրապետէ սնափառութեան թագակիր բռնակալը, հոն արդարութիւն ու անկեղծ սիրոյ զգացումը պարզ չոգիի մը նման վեր գոլորշիացած, հեռու կը փախչի սնափառութեան աշխարհէն, որ ոչ մէկ գործ ու ուսում կարելի է աշխատիլ զայն խտացնել սնափառին սրտին մէջ, շատ մը բառեր ու նախադասութիւններ հաւանական է դասաւորուին ամենուրեք, բայց անոնց ջանքը ի զուր կը դառնայ շրջապատել զայն:

Կեղծ վարմունքը, խիտ արտայայտուումը ու պերճալի արտասանութիւնը՝ այս ամբողջը թերեւս անձկան թռչիլ անոր ետեւէն՝ բայց ի զուր, անոնք չեն կարող համնիլ այն բարձրութեան, որ պատրաստուած է մեծ ու սրբազան նպատակի համար միայն, եւ այն է արգարութեան ու ճշմարիտ սիրոյ գաղափարականը:

Անարատ սէլ մը մաքուր սրտի խորքերէն չատ գիւրութեամբ գուրս կուգայ՝ եթէ զինքը հրահրող ենթական լինի: Դուրս կը պոռթկայ ան ինչպէս ժայռի մը ուռած կուրծքէն աղբիւրը, եւ կամ լերան մը ծոցէն ժայթքող հրաբուխը ինքնաբեր ու սկզբնական զօրութեամբ:

Դպրոցներու մէջ սորվեցուցած չնորհագեղութիւնը, արժէքաւոր զարդերը և ուսած հնարքները կը գայթակղեցնեն ու կը զգուցնեն մարդ էակը՝ երբ ան սնափառութեամբ մը իր անձնական կեանքը ու հաւատքը մատաղ չըներ իր ընտանիքին, իր զաւակներուն ու իր հայրենիքին սիրուն:

Աշխատասիրական ճարտարախօսութիւնը արհամարհէլի է ու մինչ իսկ զօրաւոր հանձարը ինքզինք կշտամբուած կըզգայ՝ երբ իր արմատը ունայն հողի մը մէջն է ու

առած սնունդը սնավիառութեան արտածած
հիւթը:

Ճշմարիտ հաւատքը, տրամաբանական
հետեւութիւնը, բարձր նպատակը, անյող-
դողդ վերլուծումը, աներկիւղ հոգին ու այս
ամբողջը խօսելով լեզուին վրայ ու ճառա-
գայթելով աչքի բոցավառ արտայատու-
թեամբ, կը պարզեն յստակ դաշտի մը տա-
րածութեան վրայ ամէն տեսակ տեսք ու տե-
սարան խրախուսելու մարդկային յառաջ-
ինալաց անիւը՝ շարունակելու իր զնահատե-
լի թաւալումը դէպի վեհ ու աստուծային
գերագոյն նպատակը, այն է՝ Սէր ու Առաքի-
նութիւն:

Սիրոյ ու առաքինութեան ծոցէն
բղխած խրախնանքի եւ երջանկութեան ժա-
մերը շատ առատ ու բերկրալից պիտի ըլլան
մեզ համար ու ամէն մէկ տառապանք ու եր-
կիւղ մեր առօրեայ կեանքին մէջ պիտի դա-
դար առնէ՝ Եթէ մէնք ունենանք մեր անձնա-
կան կեանքին խորհուրդը։ Խորհուրդ մը որ
հոգեկան շունչ մըն է ողեւորելու մեր կարո-
դութիւնը։ Խորհիլ կը նշանակէ ապրիլ, այն
անձը որ զուրկ է խորհուրդի զդացումէննա-
եւ զուրկ է կենաց փառքէն։ Ժամանակը եւ
կեանքը լեցուն են խորհուրդներով, որ կըս-

տեղծեն այսօրուայ երջանկութիւնը եւ վաղ-
ուայ յոյսը։

Եթէ վրէժինդրութեամբ լեցուած զին-
ուորը, նախ քան իր զնդակը արձակելէ խոր-
հի թէ ուր պիտի երթայ այդ նետած գնդա-
կը, եւ ուր մէկ հակառակորդ գծի վրայ թըշ-
նամի մը պիտի մեռցնէ, այն ժամանակ շատ
վստահելի յաջողութեամբ մը պիտի պսակ-
ուի իր ցանկալի յաղթութիւնը։

Եթէ բեմախօսը կը պատրաստուի յաջող
պերճախօսութեան մը, նախ պէտք է խոր-
հի ան թէ ի՞նչ պիտի ըլլայ իր վեր առած նիւ-
թը, ի՞նչպէս պէտք է սկսիլ ու ի՞նչպէս ալ
պէտք է վերջացնել։ Նմանապէս գու, Եթէ
քու քնքուշ բաղձանքն է օգնութեան ձեռք
կարկառել քու բարեկամին, որ ճշմարտա-
պէս կարօտը կզգայ արտաքին ոյժի մը ներ-
դործման, նախ պէտք է խորհիս, խորհելն է
հարկաւոր քեզ, թէ ի՞նչպէս կարելի է այդ
քու մատուցանելիք բարութիւնը արժեցնել
տալ նպատակիդ իրագործման, որպէս զի
բարութեան արդիւնքը չարիք մը չի ծնի։
Շատեր ունին տենջ մը իրենց սրտին խորհը
ըլլալ խոնարհ ու օգտակար իրենց նմաննե-
րուն, բայց որովհետեւ անոնց ի գործ դրած
ջանքերը ու վարուելակերպը անխորհուրդ ու

առանց մէկ վայրկեան իսկ մտածմունքի կը լան, ու այս իսկ պատճառաւ անոնց ցանած բարի սերմէն՝ ու ունտէն կը քաղեն լեզի ու չար պտուղը՝ ի հեծուկս իրենց կամքին ու անհամբեր ակնկալութիւններուն:

Եթէ կը սիրես մէկը քու սրտիդ ու հոգւյդ ամբողջ խորութեամբը ու կ'ակնկալես որպէս զի սիրած էակդ ալ փոխադարձը քեզ սիրէ այն անուշութեամբ ինչ որ գուն կսպասես, նախ պէտք է սէրդ արտայայտած պահուն խորհիս, մտածես որպէս զի փոխան սիրոյ սրբազն բարբառին՝ իսայթիչ թոյն չի տածես սիրականիդ զգացումները թմբեցնելու:

Բարեպաշտ ծնողք մը իր գեռասի զաւկէն՝ ուսեալ ու քաղաքակիրթ անձ մը պատրաստելու համար՝ նախ պէտք է խորհի կը թութեան ու ուսուցման ձեւերուն եւ սկըզբունքներուն մասին, խորհիլ պէտք է իրեն՝ ամբողջ պատմութիւնը վկայ կանչելով իր մտածելակերպին, նախ ինքը պէտք է ուսումնասիրէ քաղաքակիրթ ու բարբարոս ժողովուրդի մը զգացումները ու ապա պատրաստուիլ վարժապետի մը դեր կատարել՝ արժեցնելու իր թափած ջանքերուն աստիճանը:

Աղդ, կրօնք, հայրենիք, մարդկութիւն ու պատմութիւն մեղմէ մէկ բան կը պահանջեն. խորհիլ: Խորհիլ պէտք է ամէն մէկ քայլափոխի ու ակնթարթի. խորհիլ նախ խօսելէ, խորհիլ նախ գործելէ, ու խորհիլ նա՛խ խորհելէ, այս է միակ դարմանը մեր անյաջողութիւններուն ու ձախողանքին, որ յաճախ անբաժան ընկերն են եղած մեր առօրեայ ապագապատրաստ ձեռնարկներուն:

Եթէ խորունկ. ու ծանր խորհող մըն ես քու անցեալ, ներկայ ու ապառնի կեանքիդ մասին, այն ժամանակ երէկուայ ապրած վայրկեանդ հայելին պիտի դառնայ այսօրուայ կեանքիդ ու այսօրուանը ապագայիդ: Ու այսպիսով քեզ համար ամէն մէկ դիւրութիւն պիտի ընծայուի քու անձնական փորձառութեամբ սրբազրել այն մէծ ու պղտիկ սիսալները, զոր ունեցած ես անցեալիդ մէջ՝ կամայ կամ ակամայ սայթաքումներով, ու պիտի պատրաստուիս չունենալ ու չի գործել միեւնոյն եւ կամ նման դիմակաւոր վրիպումներ ապագայիդ փայլունութեան համար: Քեզ դարձեալ կը մնայ խորհիլ ու կը բիին խորհիլ խորունէն ու բարձրէն ու ապա վերջնական վճիռ մը արձակել լինել թէ չլինել հարցերու մասին:

Երեւակայէ անգամ թէ ի՞նչպէս ու ի՞նչ
 միջոցներով է որ երկրորդ եւ կամ երրորդ
 դէմք անձնաւորութիւն մը իր ամբողջական
 դոյտթեամբ հաւասար ու համեմատ քու ամ-
 բողջականութեան, ունենալով երկու գործօն
 ձեռք, ինչ որ ունիս դուն, երկու քալող ոտք,
 երկու հեռատես աչք ու մէկ կառավարիչ դը-
 լուխ ինչ որ ամենազօր բնութիւնը չէ խնա-
 յած պարզեւելու քեզ նոյն զգայարանքները
 ու բնական կարողութիւնը, բայց քու ամէն
 մէկ ըրած ու գործած, կատարած կամ ան-
 կատար ձեռնարկներուդ մէջ յաճախ ու դրե-
 թէ շարունակաբար թերի ես գտնուած,
 թոյլ, անհոգ, ու մասսամբ վարկարեկիչ նկա-
 րագրի մը տէր դառնալով անկարող մինչ իսկ
 խոնարհ ընտանեկան հարկ մը պատրաստե-
 լէ, թերի ազգային ու մարդկային ընկերակ-
 ցութիւնը բարձր պահող ձնչիչ պարտակա-
 նութիւններուդ մէջ: Իսկ նոյն համեմատա-
 կան առաւելութիւնն ու մենաշնորհները ու-
 նեցող դիմացի ընկերդ իր ժբաջան գործու-
 նէութեար շահած է մեծ ու հռչակաւոր
 համբաւ մը դառնալով օգտակար իր ընտա-
 նիքին, իր ազգին ու մարդկային ընկերակ-
 ցութեան:

Խորհիր ու կրկին խորհիր ծովերու եւ

ովկէաններու տարածութեամբ, երկրի ու
 երկնքի բարձրութեամբ, խորհիր, մտածէ
 այս ամբողջին վրայ ու ջանայ գտնել արմա-
 տը կեանքիդ թելը կրծող նեխած չարիքին,
 չարիք մը, եթէ ճշմարտութեան ու իրաւա-
 բանութեան հաւատք ընծայող կամաւոր մըն
 ես, բացարձակ արդիւնք է սնափառութեան
 հեղձուցիչ շունչին, որ կեանքիդ ելեւէջը կր-
 դարձնէ պօրտաբոյծի մը անյագուրդ սրտին
 բարախման, կը ճնչէ ենթակային բարի զգա-
 ցումները ու խորհելակերպը, կստիպէ զայն
 ըլլալ փառապանձ՝ ունայն գաղափարներով,
 ինքնահաւան իր վարուելակերպին մէջ, ան-
 հաւատ՝ բնական թէ արուեստական հրաշա-
 լիքներուն սրբութեան մասին, ու կը սորվի
 ատել գիտնալ իր գիմացի ընկերոջ վարքը ու
 բարքը՝ թքնելով անոր հարազատ նկարա-
 գըրին մաքրութեան վրայ, եւ իր ինքնահա-
 ւան եսականութեամբ այնչափ կը համարձա-
 կի յառաջ երթալ անամօթաբար, որ կուզէ
 ճանչնալ իր միակ անձը համայն աշխարհի
 հօտն ու հովիւը:

Ահա, այս ցաւալի իրողութիւններն են,
 որ կը կաշկանդեն քու յառաջխաղաց ջանքե-
 րուն կորովն ու խրախուսանքը, քանզի հա-
 ւատքի ու համակրութեան ոեւէ տրամադր-

ըութիւն չունիս բարի ու բարձր վարդապետութիւններուն էականը քու մէջդ իւրացընելու:

Շատ մը թագ ու թագաւորներ, երկիր ու պետութիւններ, ընտանիք ու ընկերակցութիւններ փշուած, կորած ու անհետացած են իրենց պատմութեամբ ու յիշատակներով, որովհետեւ անոնց մէջ տիրած է ամէն բանէ առաջ ու վեր ինքնահաւանութեան բորոտ բոնակալը, ստեղծելով անոնց մէջ անմիաբանութեան քառու ու պառակտման շանթահար ոգին:

Հայ հոչակաւոր պատմաբան Մովսէս Խորենացին իր պատմական հակիրճ լեզուով շատ յստակօրէն կը մատնանշէ ցաւալի իրողութիւն մը որ Հայաստանի փառքն ու պատմութիւնը խորտակող սեւամորթ ոյթերը եղած են հայ անմիաբան նախարարութիւնները, որոնք իրենց ինքնահաւան ու սնափառ դաղափարներով չուղեցին անսալ մէկ օրէնքի ու մէկ վարդապետութեան, այլ ամէն մէկ նախարար ու իշխանութիւն ուղեց ունենալ իր ծոցէն բղխող՝ իր անուան տակ օրէնք ու կրօնք, ըլլար այդ իրաւացի կամ ոչ, արդար կամ ապական: Արեւելեան նախարարը չէր ուղեր իր փառամութիւն ու առաջ յաջատականի անկախութեան: Արմատականը իր հսկայ ոյժով կսպառնայ հակառակորդ տարրին գոյութեան, ունենալու համար իր տիկտատորշիքը: Նոյն ու աւելի վայրագ թօնով մը հրապարակ կը նետուի երէկի քընած պահպանողականը փառած ու յետադի-

ըեւմտեանին, եւ ոչ ալ Հիւսիսը Հարաւային նախարարութեան, այլ ինքն կուզէր ըլլալ տէրն ու տիրական ոյժը ապգային սրբազն ճակատագրին:

Ահա, այս ողբալի գրութիւնը դատապարտելով գատապարտեց կոյս Հայաստանը իր սիրուն լանջերով ու պաշտելի յիշատակներով վեց հարիւր տարրուայ ստրկութեան վայրենի, բարբարոս ու անհաւատ տաճիկի մը ձեռքը որպէս արդիւնք—Ռւնայնութիւն Ռւնայնութեանց ամբողջն է Ռւնայնութիւն—ոկզբունքին: Եւ արդէն ի՞նչ է եղած այսօրուայ կեանքը Հայաստանի սահմաններէն ներս կամ գուրս: —Ոչինչ, բառին բովանդակ իմաստով, ոչինչ, այս, եթէ ոչ նոյն ինքնահաւան անմիաբանութիւնը ու պառակտումը, ինչ որ էր ու կար ասկից վեց հարիւր տարիներ առաջ: Ազատականը կը ջանայ ունենալ իր անձնական նախագահցուն, իր բանակը ու իր կառավարութիւնը առանց Հայաստանի անկախութեան: Արմատականը իր հսկայ ոյժով կսպառնայ հակառակորդ տարրին գոյութեան, ունենալու համար իր տիկտատորշիքը: Նոյն ու աւելի վայրագ թօնով մը հրապարակ կը նետուի երէկի քընած պահպանողականը փառած ու յետադի-

մական հայեացքով։ Հոս կը կայանայ գործին մեծութիւնը ու մատակարար ոյժին առաւելութիւնը։

Մենք՝ մեր ամէն օրուայ կեանքին մէջ կը տեսնենք ծնունդին հայումը, կեանքին հրաշքը, մահուան դառնութիւնը, խորհուրդին մեծութիւնը եւ գթասիրութեան աստուածային բարձրութիւնը։

Դարեր ու տարիներ շրջապատուած են աներեւակայելի հրաշքներով, ամէն մէկը իր սովորակային փայլուն պատմութիւնը ունի ապագայ աշխարհը վայելող մատաղ սերունդին համար։ Եւ այս ամբողջին բարի ուսուցումը, խորհրդալից բարոյականը կեղրոնացած է կէտի ու մէկ տեսիլքի վրայ, այն է միաբանութիւն, սէր ու համակրութիւն քուընկերոջ, քուազգին, ու մարդկային ծեր բայց աշխոյժ ցեղին հանդէպ։

Շատ մը հոչակաւոր բանաստեղծներ ու վիպասաններ յաճախ գրած ու խօսած, յօրինած ու երգած են բնութիւնը կանգուն պահող երրորդութեան մասին, այսինքն՝ Հաւատք, Յոյս եւ Սէր, ու այս երեքին ամենէն զօրաւորն է սէրը ու միշտ սէրը։

Մարդկութեան ուղած ու երեւակայած սէրն է ձմարիտ ու մաքուր սէրը, ձեռք ձեռ-

քի, սիրտ սրտի, ու շրթունք շրթունքի մօտեցնող հարազատ ոյժն, որ յառաջ կը բերէ մաքուր բարոյականութիւն մը ու առաքինի նկարագիր մը մարդուս մէջ՝ փոխելով ու բարուռքելով անոր չարթնութիւնն ու սխալ հայեցակէտը։ Բայց, երբ չարամիտ էակ մը կը հետամտէ անոր՝ միմիայն ապրուստ մը ձարելու եւ կամ հարստութիւն դիզելու մարմաջով ու սնափառութեամբ, այն ժամանակ թէ իր հետեւած այն ինչ գիտական ճիւղը իրեն համար եւ թէ ինք այդ ճիւղին համար կը վատասեռի։

Մարդ էակը չի կրնար իր նկարագիրը կազմել այնքան վսեմ որքան կարելի է սիրոյ զգացումով, որ զայն աւելի եւս կ'ողորկէ, կը փայլեցնէ ու կը գեղեցկացնէ։ Սէրը պերճանք մը չէ, այլ բնական կոյս զգացողութեան մը զօրաւոր արտայայտումը, աւելի ճիշտ երկու էակներ մէկզմէկու մօտեցնող անհրաժեշտ պէտք մը զոր սէրը ինքն կրնայ միայն լեցնել եւ ոչ ուրիշ ուեւէ բան մը։ Անկեղծ սիրահարներու սրտին խորերուն մէջ է անոր հիմը ուրիշ եւ ոչ ոք կրցած եւ պիտի կրնայ անհետացնել կամ արմատախիլ ընել զայն։

Սէրը դրսէն եկող եւ մարդուն ներսիդին

թափանցող բան մը եւ կամ հով մը չէ, այլ ան ներսէն, մարդուն սրտէն գուրս կը բղխի բը- նութեան սլանծալի գեղեցկութիւնը գգուե- լու ու անոր բարձրութեան խոնարհելու հա- մար։ Ու այս ամբողջէն յետոյ համայն մարդկութիւնը արդէն խոնարհած կ'ըլլայ սիրոյ բարձրութեան առաջ։

Զինուորը պատերազմաղաշտին վրայ արիւն ու քրտինքի մէջ զինաձգութեան փա- րած ու ամէն մէկ տառապանք ու չարչա- րանք իր աչքին առջեւ՝ յառաջ ու միշտ յա- ռաջ կը մղուի խրախուսուելով մարտակո- չէն՝ մինչ իսկ իր կեանքը վրայ տալու հո- դիով միայն սէրը, իր պաշտելի հայրենիքին սէրը վեր բռնելու համար։

Արուեստագէտը սիրոյ աղդեցիկ զդա- ցումներէն մղուած իր տաղանդին ու հանձա- րին բարձրութեամբ բնութեան գեղեցկու- թիւնը կը նկարագրէ։ Բանաստեղծը սիրոյ խորին ներշնչումով կստեղծէ իր բառերուն փայլունութիւնը ու սիրահար կը դառնայ ա- նոր սրբութեան։

Ամէն ինչ որ կայ ու կապրի, բայց առանց ուեւէ սնափառութեան գրդումով ու ունայն մտածմունքով, ան յօժար է երկրպագելու սիրոյ սուրբ տաճարին։ Հնդիկը որ քարէ,

վայտէ եւ կամ մետաղէ կուռքի մը առջեւ երկրպագութիւն կ'ընէ եւ կամ իր սիրելի զաւակը Գանգէսի կոկորդիլոսներուն իբր զոհ կը մատուցանէ, հաւատալով որ այս անձնուրացութեամբ իւր շաստըոյն համա- կըրանքը եւ սէրը պիտի շահի։ Այս ներքին սիրոյ շարժառիթ մըն է որ կը մղէ զայն այս- պիտի ահագին զոհողութեան։

Սիրահար մը իր սիրուհիին համար իր անուշ կեանքը իսկ կը զոհէ եթէ ան անկեղծ զգացումներու տէր սիրահար մըն է։ Որպէս կենդանի վկայ այս ճշմարտութեան, Շէյքս- փիլիք «Թօմիօ եւ Ժուլիէյթը», Աւրտի «Փի- րիմուս եւ Թհհիսպին» ու շատ մը ուրիշ սիրա- բանական պարտէզը ապրող ու մահացող սի- րականներ ու սիրահարներ որոնք թոյն են խմած սիրոյ զգացումը վառ ու բարձր պա- հելու համար, ոճիր դաշոյնին անմեղ զոհեր են զարձած կամաւոր սրտով ու մաքուր հո- գիով իրենց սիրոյ անուշութիւնը թարմ պա- հելու։

Եթէ մէկը ունի սնափառութեան բռնա- կալ տիրապետումը իր հոգիին ու մարմնոյն մէջ և չի կրնար այլ ձեւերով խորտակել զայն իր երջանկութեան եւ ազնիւ նկարագրին հա- մար, թող ան ունենայ սէր, սէր մը իր պա-

բարտ սրտին խորը, որ պիտի կարենայ փո-
խել իր այդ ապական մարմինը, ու այս փո-
փոխութիւնը անձնաւորութեան եւ կեանքին
ոչ թէ միայն ուեւէ վնաս մը չի յարուցաներ,
հապա անոնց գոյութեան եւ բարօրութեան
ամենէն մեծ հաւաստիքն է:

Եթէ սնափառութեան դրդումով կ'ատես
ու կը նախառես դիմացի ընկերդ ու երբ սի-
րոյ վառ նշոյլ մը ունենաս քու մէջ՝ այլ եւս
ատելութեան յոռի զգացումէն հեռու, հեռու
պիտի փախչիս ու փիխան ատելու՝ սիրել
պիտի դիմաս:

Մարդկային աղդին չորս հինգ հազար
տարիներու պատմութիւնը ցայտուն ապա-
ցոյց մըն է, որ ընկերային, անտեսական,
ընտանեկան եւ քաղաքական ամէն տեսակ
խոռվութիւններուն, անթիւ անհամար ա-
րիւնալից պատերազմներուն եւ անզութեան
տորածներուն ամենամեծ պատճառը սիրոյ
բացակայութիւնն է, այսինքն անձնամոլու-
թիւնը եւ կամ սնափառութիւնը:

Շատ մը երիտասարդներու մոլոր կեան-
քին գաղտնիքը սնափառութեան մէջ պէտք է
փնտուի որոնք անկարող են իրենց բնավա-
յել երիտասարդութեամբ սիրող սիրահար մը
դառնալ պաշտելի էակի մը: Անոնք այս յոռի

եւ սխալ վարդապետութեան յենլով է որ վար
աւելի վար գացած են եւ դեռ կերթան իրենց
իսկ ձեռքերով իրենց ոչ թէ միայն հոգեւոր
եւ բարոյական հապա նաև ֆիզիքական գե-
րեզմանները փորելով: Այս վարդապետու-
թիւնը, ինչպէս ըսինք, արդիւնքն է սիրոյ
գիտակցութեան պակասին եւ կամ չդոյու-
թեան իրենց կենաց մէջ:

Սնափառութիւնը մարդուն խեղծուկ
սիրու կ'ուռեցնէ հպարտութեամբ եւ կը
խարէ զայն զինք հազար անգամ աւելի լաւ
կարծել տալով քան զոր է, այսպէս շատեր կը
կարծեն թէ մեծ, մեծ գիտնականներ են ա-
նոնք, մինչ հասարակ մահկանացուները ու
որդի խարերայ սատանային: Ու դեռ կը
կարծեն թէ արդարութեան մէջ բան մըն են,
մինչ անոր մէջ ուեւէ բաժին չունին եւ ոչ իսկ
գիտեն զայն ձեռք բերելու կերպը՝ որովհե-
տեւ չունին սէր ու սիրաբանութիւն:

Սնափառութեան տիրապետումը ու սի-
րոյ բացակայութիւնն է որ շատեր իրենց
մեղքերուն մէջ շղթայակապ կը պահեն: Ա-
նոնք իրենց ուռուցիկ հպարտութենէն մէյ
մէկ չարաբաստիկ պարծենկոտ կը դառնան,
ինչպէս մեծ վիլիսովիան իր ոսկէ բառերով
դատապարտելով կը դատապարտէ հպար-

տութեան ողին ու այսպէս կը խօսի. «Եթէ
ոք իւր զօրութեան և արութեան վրայ հպար-
տանայ, կոտրած սրունք մը կը խոնարհեցնէ
զնա, եւ եթէ մարդ մը իւր բարութեան վրայ
հպարտանայ, կոտրած սիրտ մը կը խոնար-
հեցնէ զնա»:

Մարդկային տկար բնաւորութիւններէն
մին է եղած հպարտութիւնը որ կեանքի ա-
մէն չըջանակներուն մէջ ինքզինք կը ցուցնէ,
ըլլայ արդար կամ ոչ, իրաւացի կամ անի-
րաւ: Ան մուտք գտած է պղտիկ հասարակ
մահկանացուէն մինչեւ մեծը, եւ նոյն իսկ
գիտնականներուն մէջ ինքզինքը իր արժա-
նիքէն շատ բարձր տեսնող սնապարծ անձեր
պակաս չեն եղած ու չեն այսօր ամէն մէկ
դասակարգի, ազգի ու ընտանիքի, ժողո-
վուրդի ու ցեղի խաւերուն մէջ: Կրնայ ըլլալ
որ անոնք քիչ թէ շատ բնութեան, եւ կամ այլ
կենսական հարցերու եւ խնդիրներու մասին
բաններ մը գիտեն սխալ կամ շխակ, բայց ա-
նոնցմէ շատերը չարաչար կը սխալին երբ կը
կեղծեն թէ իրենք ամենագէտ եւ ծանօթ են
ամէն մէկ մասնագիտութեան:

Տիեղերական գիտակցութիւնը ցոյց կու-
տայ հին թէ նոր փիլիսոփայութիւններով որ
խորունկ բանաստեղծ մը շատ թոյլ կըլլայ

քաղաքագիտութեան մէջ, բեմախօս մը՝
խմբագիր ըլլալուն, զինուորական մը՝ աստ-
ուածաբան, ու գատաւոր մը՝ արդարութեան
մէջ: Անոնք թող չի կարծեն թէ տիեզերքի ա-
մէն գաղտնիքներուն թափանցեր են ու իրենց
համար սորվելու, աւելի ուսանելու հարկ չէ
մնացեր: —Ո՞չ երբեք, այլ գիտութիւնը ան-
ծայրածիր ովկէան մըն է ու մարդ մը ինք-
զինք գիտնական կարծելը յիմարութիւն մը:

Մեծանուն գիտուն մը իր բոլոր հանճա-
րովը եւ հիանալի տաղանդով միասին պէտք
է ունենայ խիստ համեստ բնութիւն մը որ-
պէս զի զինք հեռու պահէ սնապարծ ու ու-
նայն գաղափարներէ, խոստովանելով թէ
ինքը ոչ այլ ինչ է բայց միայն ովկիանոսին
եղերքը նստած աւազներով խաղացող մա-
նուկ մը:

Պղասոն, հին աշխարհին Գանքը, կը
պնդէր որ մարդուս սիրտը պէտքէ մտքէն ա-
ռաջ եւ աւելի լուսաւորուի, այսպէս կը խօսի
Պղասոն, որովհետեւ միտքը կը լուսաբանէ,
կը բաղդատէ, իսկ սիրտը արդար խղճով մը
կը վճռէ:

Եթէ երկու հրեշտակային ու հաւասար
գեղեցկութիւն ունեցող էակներ կանգնին
աչքիդ առջեւ որոնց աչքերը, յօնքերնին,

գէմքերնուն անուշ արտայայտումը, նայուածքնին ու դիւթիչ մազնիսը նոյն ու նոյնանման են, այն ժամանակ միտքդ կը կեղրոնացնես խորունկ ու մունչ վերլուծումով մը այս երկուսդեքի գեղեցկութեան վրայ, բայց չես կարող մտքիդ զօրութեամբ նախընտրել անոնցմէ մին, որ կարող է սիրելի դպունալ քեզ, այլ նախընտրման եւ կամ վը-ձըուման մէջ կուրծքիդ տակ թաքնուած բարախուն սրտիդ պէտք է դիմես եւ ան շատ հեշտութեամբ քեզ պիտի մատնանչէ նախընտրելին այդ երկու հաւասար, ու նման հրեշտակային գեղեցկութեամբ փայլող էակ-ներէն։ Այս հոգեբանութեամբ է որ Առակաց դրքին հեղինակը կ'ըսէ։ «Ամէն զգուշութեամբ քու սիրտդ պահէ, քանզի կենաց աղբիւրներն անկէ են»։

Սրտի ու սիրոյ եղէմական պարտէզը ապրող սիրահար բանհաստեղծ Պետրոս Դուրեան շատ յատակօրէն կ'երդէ իր անուշ թօնով սրտին ու սիրոյ վեհութիւնը հետեւեալ դիւթիչ բառերով։

«Սրտի մեղո՛ւ, ինչպէս կոչեց Լամարդին, «Որուն ծծած ծաղիկն՝ սիրտ, մեղրն է սէր, «Ես կը կոչեմ զնէ կր'յս՝ որուն սիրտն է երկին «Անհուն սիրոյ, որ հորիզոն չունի դեռ»։

Ինչպէս գիտութիւնը սահման ու ճոթ չունի իր ընդարձակութեան մէջ՝ այնպէս այսիրուն իր սիրոյ քնքուշ զգացումներուն մէջ անհունութիւն մըն է անծայր հորիզոնով ու ըստն կը նային յոզնած աչքեր գիշեր թէ ցերեկ, առառ ու երեկոյ, տարիներ ու երկար դարեր՝ բայց բնաւ չեն կրնար յագենալ ու պահ մը հանգիստ զգալ իրենք զիրենք անոր պայծառ կամարին փայլունութենէն։ Սիրտ ու Սէր ծնուռդ երախային յառաջաբանը ու մենող սգաւորին վերջաբանը։

Այո՛, նորածին մանուկ մը իսկ որ ոչինչ գիտէ իւր մօրը վրայով, ան չի գիտեր թէ իր մայրը ինչպիսի անձ մըն է, հարուստ թէ աղ-քատ, ծեր թէ երիտասարդ, արու կամ էդ, քատ, ծեր թէ երիտասարդ, այդ բացարձակ տգիտուրայց հակառակ իր այդ բացարձակ տգիտուրան անոր առաջին բնազզն է փաթթուիլ իւր մօրը, դնել իր պղտիկ գլուխը անոր կուրծքին վրայ եւ ծծել անոր կաթը, նայիլ անոր երեսին, եւ ճվճվալ իւր թէ խօսիլ կ'ու-զէ անոր հետ, սիրել կը բաղձայ ապրելու համար, սիրել երջանկութեան համար, սի-րել ու միշտ սիրել եթէ մահուան պաղ շիրիմն իսկ գրկելու ըլլայ զինքը։

Սէրը մեր էութեան խորերուն մէջ ան-զըսպելի և անյագ բնածին իղձ մը ու պապակ

մըն է, որ մարդ իր երեւակայութիւնը գործածելով չէ որ սիրոյ աստուածային զգացումը կը յղանայ եւ կը հնարէ, այլ ան զետեղուած է մարդուս կազմին ու էութեան մէջ եւ իրեն հետ միասին կը ծնի, կը միանայ ու կը բարեշրջի:

Սէրընման է պղտիկ սերմի մը որ երթալով կը մեծնայ ու հսկայ ծառ մը կը դառնայ որուն շուքին տակ աշխարհի բոլոր սիրահարները կը հանգչին ու անոր տերեւներուն եւ ծիւղերուն վրայ երկնից հրեշտակաթեւ ու սէր եւ միշտ սէր գեղգեղող թռչունները կը հանգստանան: Երանի անոնց որ անօթի են ու ծարաւ սիրոյ փառքէն, վասն զի անոնք պիտի յագենան օր մը:

Եթէ գրիչս պլառւ մը ըլլար պիտի Սէր գեղգեղեր համայն աշխարհի մարդկութեան, ու եթէ լեզուս իժի մը կիմք լինէր պիտի թռնաւորէր ամբողջ մարդկութեան սնափառութիւնը ու երգէր յաւերժ.

«Ունայնութիւն Ունայնութեանց
Ամբողջն է Ունայնութիւն»:

Մի ըլլար այնչափ անուշ որ ուտեն ու չը կշտանան,
Մի ըլլար այնչափ լեղի որ ուտեն ու չը քննեն:



ՄՕՏ ԱՏԵՆՔՆ ԼՈՅՍ ՊԻՏԻ ՏԵՄՆԵ

ՊԱՏՄԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ ՄԻ

ՀԻՆԴ ԱՐԱՐՈՒԱՆՈՎ,

0025382

ՀՀ Ազգային գրադարան



NL0025382

1222

2013

ԳԻՆ 75 ՍԷՆԹ

Դիմել Հեղինակին

V. J. DERADOURIAN

316 Huntington Ave.

Boston, Mass.